

# ՍԻՈՆ



Ս· ՑԱԿՈՒԹՅԱՆՑ ՎԱՐ ՏԱՅՈՑ ՅԵՐՈՒՍԱԼԵՄ

«سيون»، مجلة ارمنية شهرية، دينية، أدبية، ثقافية، لغة والبيان.  
"SION" an Armenian Monthly of Religion, Literature and Philology

# ՅՈՎ. Ա. Ն Դ Ա Կ Ո Ւ Թ Ի Ւ Ն

## ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

— Մեծ պահելը

Երես

49

## Ս. ԳՐԱԿԱՆ

51

— Օսուականը

## ԿՐՈՆԱԿԱՆ

54

— ԾԱԾկեան գրոյցներէն — Եղիպտոս Փախուսարը

Ե.

## ԲԱՆԱՍՏԵՂԾԱԿԱՆ

57

— Տիզբենի աւերակներուն մեջ

ԵՊԼԱՎԱՐԻ

58

— Պարուկերի պարտեզին մեջ

ՀՄԱՑԵԱԿ ԳՐԱՆԵԱՆ

58

— Բախսը

Գ. ՃԱՐՏԱՐ

58

## ԳՐԱԿԱՆ

59

— Սփիւռքանայ գրականութիւն

ԳԵՈՐԳ Ս. ՃԵՐԵՎԱՆՑԵԱՆ

59

## ԲԱՆԱՍՏԵՂԾԱԿԱՆ

63

— Mkrtym Շննդոց ԽԹ. 5ի մեջ

Թօգմ. ԱՆՈՒԾԱԿԱՆ ՎՐԻ. ԶՊՀԱՆՑՈՒՆ

63

## ՄԱՏԵՆԱԳՐԱԿԱՆ

65

— Օսականի անժիպներէն — Նարեկ

Յ. ՕՇՈԿԱՆ

65

ԹԵՒՔԵԱՆ ՄԵԱԼՈՒԹՎԱՅԻՆ Միուրեան կոչք Մեծ Եղեռնի յիսնամեակին առիջով

67

Նախագահ Տիգր Ա. Մանուկեանի ձառը Հ. Բ. Բ. Միուրեան 50րդ Ընդհ. Ժողովին

69

Զեկոյց — Հ. Բ. Բ. Միուրիւն — Հայկական Ռւսմանց Դաօրթերաց Պեյրուրի մեջ

74

Զեկոյց Դալուս Կիւլուկնկեան Հիմնարկութեան — Հայկական Գործեր

75

## ՏԻՐՈՒԽԻ

78

— Հ. Աղիոս Գրդ. Փեշիկեան

79

— Աւառակիր Մինրան Յովհաննեսեան

79

— Տրեմայր Մարի Մամուր

79

## Ս. ՅԱԿՈԲԻ ՆԵՐՄԻՆ

80

— Ալեքեցականի - Բեմուկանի

80

— Պատօսականի

**ՍԻՐՆ - ի Տարեկան Բամենդինն է,**

**Արդյուն Երիւթեան համար՝ Ա. Եղիկ. Ելիմին 20**

Redaction of the Armenian Monthly SION

Armenian Patriarchate,

P. O. B. 4001

Old City - Jerusalem (Jordan)

# — Ա Յ Ո Ւ Ն —

Լ. ՏԱՐԻ - ՆՈՐ ՇՐՋԱՆ

1964

Մարտ

Թիւ 3

## ԽՄԲԵԳԴՐԱԿԱՆ

### ՄԵՇԻ ՊԱՀ ՖԼ

Պահքը իր սովորական առումով կը սկսի սեղաններու ժուժկալութենէն և ֆիզիք սանձումներէն, բարձրանալու համար հոգեկան տիսիրլինի, հոգեկան պահքի:

Այսօր պահքը չի պահուիր, որովհետև շատերէն կը նկատուի իրրկ արտաքին իրողութիւն մը, մարմին պարտադրուած անիմաստ ըեռ մը, անցեալէն մեղի ժառանգ մնացած: Մեր Եկեղեցւոյ հայրերը սակայն՝ որոնք մեր օրերու բժիշկներուն չափ կը հասկնային մարմինէն և աւելին՝ հոգիէն, պահքի դրութեան որդեգրումով կ'ուզէին բուժել հոգին մարմին միջոցաւ, այսինքն կազմակերպել մարմինը որպէսզի հոգին ծագկաւորման, ճիւղաւորման տապարեզգ բացուի:

Պահքը եթէ կրօնական արտարմունք մըն է արտաքին ձեռվ, իր խորքին մէջ Աստուծոյ երթալու պատրաստութիւնն է, առիթը հոգիի փրկութեան: Մարդը իր առաւածային և մարդկային երկուութեամբ, մարմնական կեանքին զուգահեռ օժտուած է հոգեոր կեանքով, ունի Արարշին պատկերը իր մէջ: Հոգեոր ապրումը ուրիշ բան չէ բայց արտացոլումը այս պատկերին որ մեզի աստուածբազմութեան կը տանի:

Մարդը ռազմավայրն է իր հոգեկան և մարմնական հանդիպումներուն և բաղիսումներուն: Կը սիրէ իր մարմինը և չ'ուզեր կորսնցնել զայն, կը սիրէ նոյնպէս իր հոգին՝ և անոր ազատազրման կը միաի: Հետեաբար ճշմարիտ մարդուն ճիզն է հաշտեցնել ու միաւորել այս երկու ձգառումները, ոպացուցանելու համար թէ առօնք իրարու թշնամիներ չեն, թէ ընդհակառակն կընան զորել իրարու հետ և իրենց ներդաշնակութեամբ վայելել հաճոյքն ու երջանկութիւնը կեանքին:

Ամէն մարդ բուժնեկից է աստուածային բնութեան, թէ իր հոգիով և թէ մարմիով, և պայքարը որ զայռութիւն ունի մարդուն մէջ, շատ յաճախ անզիտակցօրէն, կը ծառայէ այս երկու մասերու թէ բաժանման և թէ միութեան: Որովհետեւ առանց բաժանումի միութիւն չկայ և փոխադարձաբար: Տկար հոգին շուտով որս կը դառնայ մարմինն, և տկար մարմինը կ'ենթարկուի հոգիին: Սաշատին երբ երկու կողմերը, իրենց ձղտումներուն մէջ, զօրաւոր են, պայքարը

կը շարունակուի մինչեւ ի մահ և կը դառնայ առելի պայքարից։ Աստուծած չի սիրեր ու ուկար հաղիներ և թոյլ մարմիններ։ Հոգին կ'ուզէ մենամարտի զօրաւոր մարմինի հետ, որ առակ է դիմադրութեան։ Մէկին կամ միսսին ապստամբութիւնը և ենթարկումը պէտք է վերջանորուի միութեամբ Աստուծոյ հետ։

Առանց այս զիտակից պայքարին և երկու կողմերու նկատմամբ մեր յարդանքին, մենք մեր մէջ իրազործած չենք ըլլար Յիսուսի կեանքը այս աշխարհի վրայ, որ ուրիշ բան չեղաւ բայց կատաղի պայքար մը, փրկելու թէ հոգին և թէ մարմինը, և զանոնք տանելու Աստուծոյ։ Առանց այս պայքարին մենք բնաւ ի վիճակի պիտի ըրլայինք հասկնալու Յիսուսի Խաչելութեան և Յարութեան խորհուրդը, և պիտի չզգայինք իր արեան կաթիլներու քաղցրութիւնը, մեզի համար թափուած, ինչպէս նաև Յարութեան յաղթանակին լոյսն ու խրախոյը, մեզի իրեն կանչող։

Յիսուս իր խաչելութեամբ իրազործեց բարձրագոյն գոհողութիւնը, հասաւ Աստուծոյ և անմահացաւ։ Եւ այս կարենալ ընելու համար Անիկա կրեց մարդկային կարելի բոլոր տառապանքները։ Ոհա թէ ինչու իր չարչարանքները այսքան ընտանի կը թուին մեզի և իր վերջնական յաղթանակը մենք մերը կը նկատենք, իբրև մեր վազուան առնոււատչեան։ Առանց մարդկային տարրին և անոր նկատմամբ տածուած չերմ յարգանքին, Յիսուս պիտի չկրնար այնքան ուժգնօրէն զրուել մեր սիրտերը, և ըլլար յարացոյցը մեր կեանքերուն։ Որովհետեւ իր պայքարով և յաղթանակով Անիկա կրցաւ զոյցափոխել մարդկային մարմինը հոգիի։ Այլապէս ցաւն ու տառապանքը պիտի չկրնային սրբանալ և զառնալ ճամրան բարձրացումի և աստուածացման։ Առանց ձիզի, առանց կարմիր առաքինութիւններու, մարդեր և ազգեր կը հմանին ծառի տերեններու, զալիք աշուններէն և հոգերէն վար թափելու սահմանուած։

Այսօր մարդիկ կը խուսափին ծանր ճիզերէ, և գոհողութիւններէ, որովհետեւ փոքրուծ են սահմանը իրենց իսէտլին։ աւելի ճիշդ՝ մարմնաւորած են հոգին՝ տուանց յաջողելու հոգիացնել մարմինը։ Յւլուսհատութիւնը կը ծնի մեր մէջ, երբ մենք կը պղտիկցնենք մեր իսէտլը, կը թերահաւատինք, և առօրեային կապուած՝ կը հրաժարինք այն մեծ պայքարէն՝ որ ողբերզութիւնն ու փառքն է մեծ կեանքերու։

Հաւատքը անկարելի կարելին է։ Ավ որ կը հաւատայ կարելիին, իմաստուն է, ով որ կը հաւատայ յաւիտենականին, մեծ է, սակայն ով որ կը յաւայ կարելի անկարելիին, մարդոց մէջ ամենէն կատարեալն է։ Անէն մարդ մեծ է համաձայն իր սիրած առարկային։ Ավ որ ինքզինքը կը սիրէ՝ ինքզինքը կ'արժէ, ով որ իր ընկերը կը սիրէ՝ մեծ նուրիեալ մըն է, բայց ան որ զիստուած կը սիրէ՝ սիրած կ'ըլլայ ամբողջը։ Աստուած մեր էւթեան բարձրագոյն սահմանին վրայ է, Անոր համնելով մեր մարդկայինը իր լրութեան կը համնի և կը մտնէ բարձրագոյն ոլորտին մէջ։ Մէր բարձրագոյն ճակատաղըն հողը միակ առարկան է մեր մտքին։ Մէծ պահը այս մտածումն վերտապումի շըջանն է, առիթ մը ինքնազննութեան, ինքնաճանաչման և ինքնալուսաւորման։

185-98

**Ս. ԳՐԱԿԱՆ****ՕՏԱՐԱԿԱՆԸ**

Օրը տարաժամած էր արդէն, երբ Օտարականը Պետրոսին հետ տառն վերադառնու: Գիշերը ծածկուծ էր լիճը, այդիներն ու մարգոց դէմքերը: Արևելիան հարիզոնին գէմ, անտպատին վրայ, կարմիր աստղ մըն էր կախուած, գինիի կաթիլի նման:

Կափառնառումի մէջ ամենուրեք կը խօսուէր Հարիւրապիսի ծառայի քժկութեան մասին: Նոյնիսկ ամենէն նախանձայոյզ և օտարատեսցները գոհ էին Հռովմայից ից հղուած չնորդէն: Սակայն այս պարագան Օտարականի հոգիին մէջ կը բանուր շարքը անծայր խսհերու: Իր գէմքին վրայ ասուերն ու շողը կը դպրուած ին հոգին ներքին երազոնքէն: Օտարականի աչքին՝ կտոր կտոր կը շինուին օրերը, որոնց իւրաքանչիւրին մէջ Անոր արուեցաւ անդաւնդներէ անդունդը անցնիլ մարդերու ցուին, մեղքին ու երազներուն:

Իր մաքին տակն է Աստուծոյ Տունը, Հիթանոսաց գուիթէն ներս, ոյժին ներկայացուցիչները իրենց սոկեշող ու տըրտում զրահներուն մէջ: Կլորակ սաղաւարաններուն ներքե անոնց դէմքերը խիստ էին ու վերապահն, յոխորտ և լիցուն արհամարհանքավ, ինչպէս սովոր նն միշտ յաղթաղները ունինաւ պարտաւծներուն կոստամամբ: Անգին, կամարներու կիսումութին, կարծես վարուցոյրի մը վրայ, նիշոր ու նկուն՝ կերպարանքները քահանաններուն, յոդնած մատծելէ ու նոյշելէ:

Իր շուրջը նստած նն իրենները: Անոնք չէին զգար շարանը պատկերներու որոնք կը յաւզէին զինքը: Անոնցմէ մին խզելով լուսութիւնը հարցուց: Վարուցուագա, հօրը է ժամանակը երկնքի արքայութեան:

«Ժամանակը զոշտ մը չէ որ զայն կարքնանք չտիել գուազանով, բայտ Օտարականը, ոչ ու ծով, զայն մզոններով հաշուելու համար: Անիկա սրտի զարկ

մըն է, երկարածգուած՝ օրերու, ամիսներու և տարիներու երկայնքով: Հոգիին յիշողութիւնն է ան, միշտ ապրազ ու բնաւ ետ չդարձող: Յիշող մտքին ու ապրող հոգիին համար միայն գոյութիւն ունի ժամանակը: Առանց Երկնաւոր Հօրը ներկայութեան և գործին, օրերն ու տարիները չորցած աերեներու նման թօթափուելու միայն արժանի են կիանքի ծառէն: Աստուծոյ ցոլքին երկարածգումը մեր մէջ, կը կազմէ խորհուրդը ժամանակին:

Իր շուրջիններէն ոչ ոք ճիշդ կրնար հասկնալ ըսուածները: Ոմանց համար այս խօսքերը փառէն նոր հանուած հացերու համեն ունինէին Աւրիշներ հոն կը ահսնէին գալիքին հրաշքը: Շոտեր կը կարծէին թէ այլևս իրենց կը պատկանէր կապայտ էնին շարք օրօրուող աշխարհը, որ կը նախիրքանքէր Աստուծոյարքայութիւնը:

Յաջորդ օրը Օտարականը սկսու շրջի գիւղէ գիւղ և քաղաքէ քաղաք, երբեմն ծովիզերք, երբեմն բարձունքի մը վրայ, խօսիլու համար մարգոց: Ճերմակ էր իր պատմուածնը, փեսայի նման: Երկիրը հարս կը թուէր ըլլալ իրեն, որովհետեւ ուր որ կախէր՝ իր հաշքերուն վրայ կը ծաղկէր ուրախութիւնը սիրտերու Երբ նայէր մարգոց, անոնք կը լիցուէին քաղցրութեամբ, երբ նայէր ծառերուն, անոնք կը ծաղկէին կործնս, երբ կհնար ձկնորսներու քավ, նպաստաւոր հով մը կը բարձրանար և ուռկանները կը լիցուէին արծաթ ու սովի ձուկի ձուկիրով:

Մարդերը կը լսէին իր խօսքերը և իրենց արիւնը վարդաջուրի և կտը լոյսի կը վերածուէր: Օտարականին խօսքերէն յիտոյ, ունինդիրներուն կը թուէր թէ իրենցմէ իւրաքանչիւրի աչքին մէջ հրհշամկ մը նոստած է, թէ ամէն քարի ներքե Աստուծոյ բարիքը կայ, և թէ ամէն զարնըող գուռ երկնաւոր Հօր կազմէն պիտի բացուէր: Այս ուրախութիւնը ոմանց մէջ շատ երկար կը անէր, իսկ ուրիշներուն մէջ կարծ:

Ռերախի հղէք, և ոչ մէկ բանի հոգը մի ունինաք, որքոն ատեն որ փեսոն ձեզի համ է, կը սիրեէր ըսել Օտարականը Պիտի զան օրեր, երբ դուք պիտի որքա-

նաք և այրիանաք, բայց պէտք չէ որ յաւսահատիք, որպէս ետև անցնող իւրաքանչիւր օրը քիչ մը աւելի պիտի մօտեցնէ ձեղի երկնքի արքայութեան բացուող դուռանիրունք:

Յուղան յօնքիրը պաստած կը լսէր այս բոլորը: Ան չէր հատաքը քրուներ երկնքի թագուարութեամբ, երկիրն էր իր միտկ մտահոգութիւնը, անոր տիրել կարենալու յայսր միտկ փառքը պիտի ըլլար իր ճիշդիրուն: Օտարականը նշմարեց Յուղայի կնճռատած ճակատը և անոր ակօններէն կարդաց իր մտածումը:

«Երկինքն ու երկիրը նոյն են, սիրելի Յուղա, ըստ Օտարականը ժպտելով, նոյն են նուե քարերն ու ամպերը, հսղն ու երկինքը: Երկնքի արքայութիւնը օդի մէջ չէ, այլ մեր սիրտերուն խորը: Փանցէք ձեր սիրտերը, և երկինքն ու երկիրը պիտի գրկախառնուին, Հռոմի ու Խորայէլը պիտի նոյնանուն, և բոլոր մարդերը պիտի եղայրանանք:

Նոյն միջոցին Յուղաննէսը մօտեցաւ Օտարականին և ըստ բոլորի ներկայութեան, որ ինք չէր կրնոր սիրել Յուղան: Երբ իրեն մօտենամ, մութ ոյժ մը զիս հեռու կը մզէ իրմէ, հազարաւոր սուր ասեղներ կը ծակծկեն զիս կարծես: Երբ իրեն նայիմ, ինծի կը թռւի թէ չոր ուգիներ իր շուրջը պար կը դառնան և բաներ մը կը խօսին իր ականջինք:

«Յուղայի խորհուրդն ու գաղտնիքը յետոյ պիտի գիտնաք, ըստ Օտարականը: Սակայն ան ունէ մէկէն աւելի պէտք ունի մեր սիրոյն և կարեկցութեան: Որովհետեւ ով որ ունի՝ աւելին պիտի արուի իրեն, իսկ ան որ քիչ ունի, իր ունեցած քիչն ու պիտի առնուի իրմէ:

Տակաւ իր շուրջը կը հաւաքուէին կոյրեր, կաղեր և դիւահարներ, որոնց թիւը այնքան շատ էր այդ օրերուն: Օտարականը մօտեցաւ անոնց, որոնք կիսարաց քերաններով իրեն կը նայէին: Ծեր մը զատուելով ամբոխէն, Օտարականին մօտեցաւ: Իր աչքերը զոյդ վէրքերու նմոն դուրս կը թափէին ակնակապիճներէն: Կմախքացած իր պարանոցէն կախուած էին պահպանակներ, որոնցմէ իւրաքանչիւրը կը կրէր Տառնաբանեայ պատուիրան մը:

«Վորդապետ, ըստ դողդոջուն ծերունին, հարիւր տարեկան եմ և մասյուն կերպով պարանոցէն կախուած կը պահէմ Տիրոջ տասը պատուիրանները, Ամէն տարի Երուսաղէմ կ'երթամ և Տաճարին մէջ կը զոհամ պարարտ խոյ մը, իմ մեղքիրուս փրկութեանը համար: Տակաւին, վասել կուտած Տաճարին բոլոր կանթեզները և կը ծխեմ անուշահատ խոյնկեր, և ոմքողջ գիշերը չեմ քնանար և Սաղմոսներ կ'երգիմ: Երբիմ աստղերուն կը նայիմ, երբիմ լիռներուն, սպասելով Տիրոջ զուլըսեան, որ միտկ վարձատրութիւնը պիտի ըլլայ սպասաւմներուս և փափաքներուս:

Օտարականը անոր նոյնեցաւ տրտմօրէն, և թիթե ժայիտ մը ծաւութեցաւ իր շրթներուն՝ հնաւաւոր լիռներու վրայ ծագող տրեին պէս: «Մերունի՛, ըստ անոր, ժամանակին տրեւելուն մեծ քաղաքի մը մուտքին՝ մարմարեայ գահ մը կար: Անոր վրայ նստած էին հազար արքաներ, ձախ ոչքէն կոյր, և հազար ուրիշներ՝ աջ ոչքէն կոյր, և տակաւին ուրիշ հազար թագուարներ, երկու տչքերէ կոյր: Յուղան ալ կ'ուղէին որ Աստաւած իրենց երեխ, սակայն բոլորն ալ գերեզման զացին առանց իրենց փափաքին հասնելու: Երբ տրքաները մեռան, մերկ ոտքերով ոնօթի մուրացիկ մը եկու և նստաւ զահին վրայ. Տէր, ըստ ան, մարդաց աչքերը տրեին անգամ չեն կրնոր ուղիղ նայիլ, ի՞նչպէս պիտի կրնան Աստաւանելիդ տեսնել: Սակայն, ով Տէր, ըստ գըծքախտ մուրացիկը, մեղքցիր ինծի, մեղմէ զօրութիւնդ և փառքդ, որպէսզի ես, որ ազքատ եմ և դառնացած, կարենած թեզի տեսնել: Աստաւածը վերածուեցաւ կտոր մը հացի, զաւաթ մը սոս ջուրի, տոք վերաբերի, խրճիթի մը և ոյդ խրճիթին տռչել: Կաղաքաւ վեր բարձուց իր բազուկները և ժապահցաւ երշանկօրէն: Յետոյ ցած ձայնով ըստ շնորհակալ եմ, Տէր, որ խոնարհեցուցիր ինքինքդ իմ սիրոյս, եղար հաց, ջուր, զգեստ, կին և զուակ, որպէսզի կարենամ տեսնել քու սիրելի և բազմերես գէմքդ:

Ոչ ոք խօսեցաւ: Մերունին հառաջեց զոմէշի նման և անհետացաւ բազմութեանը մէջ: «Բայ մեղի, ըստ մեծատանը մը, թէ ի՞նչ ձեռվ կրնանք փրկութիւնը մեր մեղքիրէն»: «Ունեցուծներէդ բաժին հանէ չունեցողներուն, երկու շատպիկներէդ մէկը չունեցողին առւր, ըստ Օտարականը, այլապէս դատաստանի օրը բալոր ունեցուծներդ, որոնք կեանքի բարիքին համար չեն գործածուած, իբրև ծանրացներ վիզէդ պիտի կախութին, քեզի դժոխքին խորը ընկզմելու համար:

«Անշուշտ դատաստանը վիրջին օրուան համար չէ միայն, այլ բալոր օրերուն համար: Մեր արամադրութեան ներքե գրուած իւրաքանչիւր վայրկեանը երբ մեր փրկութեան չի ծառայեր, կը խէ մեղմէ մեր լուագոյնը, մեր երիտասարդութիւնը, մեր ուժերը և ի զուր վասնըւած մեր ճիգերը: Ամէն օր մեր Երկնաւոր Հայրը կը խօսի մեզի մեր կարելիութիւններու իրագործման ի հաշիւ: Վասնզի ան որ չի գիտեր օգտագործել իր ունեցածները զան պիտի դառնայ իր ունեցածներուն»:

Հարուսաը խոժոռ մը նայեցաւ Օտարականին և հեռացաւ: Վարդապետը դառնալով շուրջիններուն, ըստ, «Որքան լայն է դժոխքին դուռը և նեղ ու զարիվեր ճամբան արքայութեան: Շատ են կանչուածները սակայն քիչ ընտրեալները»:

Երբ ծովեղը խոժոռ մօտեցան, աշակերտները ուզեցին Օտարականին հետ միասին պայոյ մը ընել լիճին վրայ: Անոնք քակեցին պարտնները նաւին և բացուեցան լիճին խորերը: Հազիւ թէ հեռացած էին եղերքէն, յանկարծակի երած հովէ մը նաւը սկսաւ տատանիլ ուժգնորէն և մօտէր ընկզմելու: Աշակերտները սարսափի մատնուած Օտարականին կը նայէին: Այս վերջինը կը ճպտէր, կարծես իրեն ծանօթ խաղի մը առջև գտնուած ըլլար: Յեսոյ մեղմօրէն վեր բարձրացաւց իր ձեռքը և աշակերտները զգացին անմիջական խաղաղութիւնը իրենց շուրջ: «Ինչո՞ւ այսքան թերահաւատ էք ու վախկոտ, չէ՞ք գիտեր որ ես ձեզի հետ հմ: Ով որ կը հաւատայ և կը սիրէ, մինակ չէ: Մինակ

ու վախկոտ են անոնք՝ որոնք լոկ մարմինն են կտապուած: Սակայն մարմինը ուղար մընէ, որուն վրայ հսգին նստած է կեանքի անապատէն անցնելու համար:

«Երկու տեսակ հրաշքներ կան, ըստ Օտարականը, մարմինական և հոգիկան: Այս վերջինները միայն արժէք ունին: Մաքրեցէք ձեր սիրտերը ու պիտի մաքրըւին ձեր մարմինները: Հոգին ծառն է, իսկ գործիքն ու արքայութիւնը պառղնիրը անոր: Անոնք որ կը հաւատան, անոնց ազբերացաղ արիւնը կ'ոռոգէ իրենց թմրած մարմինները: Այդպիիններ, թռազած իրենց ընդարձացող մարմինն անթացուպերը, պարելու կը սկսին: Ուրիշներ կը զգան լոյսը՝ որ կը հսուի իրենց մատներու ծայրէն, իբրև հրաշք բղխումը իրենց հաւատքի զարկին: Հաւատքը պար ու թռիչք է մարմինն մէջ:

«Եռուաճել գիտցէք ձեր եսը, ինքնագատութիւնը գերազայն վայրկեանն է մարդուն: Մի թողուք վսիմը զոր ձեր հոգին ունի, իբրև գերազայն գանձ, իր նուռագազոյնին վերածուի: Իրական և միծ գործերը արիւնով միայն կը գորուին, և ինչ որ արիւնով կը գրուի՝ յաւերժութիւններու կը նայի: Արիւնը ոգի է և ոգին արիւնի ճամբուն վրայ կ'արձանագրէ իր յաղթանակները:

«Մարդը կամուրջ մը չէ աշխարհի և երկնքի միջև, այլ նպատակ մը, ստեղծագործութեամբ սահմանուած: Մարդը շաւակն է երկնաւոր Հօր և երկինքն է վայրն իր կատարելութեան: Ազատագրել մարդուն մէջ ինչ որ անցեալին կը պատկանի և ստեղծել նորը որ ապագային կ'երթոյ:

«Արեւը իր վախճանին երթաւէ առաջ իր սոկին կը թորէ ծովուն մէջ և ձկնորսի նաւուն վրայ, այնպէս ոլ մարդեր իրենց մահուան մէջ պիտի հազնին փառքը երկընքին, որուն կը խոնարհին: Մարդուն գերացոյն գանձը իր հսգին է, աշխարհը չի կրնար գանձարանը ըլլալ անոր: Հին Օրէնքը տախտակներու վրայ գրուեցաւ, սակայն նորը սիրտերուն մէջ պէտք է դրոշմուի:

«Հին Օրէնքին զանը կենդանին է, նոր Օրէնքինը մարդն է ինքնին: Պէտք է

խորակելու հին տախտակները և փոխել իմաստը բառերուն, շինուած ուրիշ ականջներու համար Նոր օրէնքը արձանագրութիւնն է հոգիին, որուն դրախտը անցեալին մէջը չէ, այլ ապագային Որքան ատեն չեն ազատագրուած հին Աղամին ու Եւան մէր մէջ, մհնք չենք կրնար ըլլալ որդիներ արքայութեան։ Ներկան չի կրնար ապրիլ անցեալի հաշւոյն, այլ ապագային։ Մենք աքսորականներ ենք անցեալին և ժառանգութեաներ ապագային։

«Թա՛զ գիտնան բալոր անսնք՝ որոնք տէրերն են այս աշխարհին, թէ անտրգարութիւնը, անհաւասարութիւնը և անօթութիւնը երկար չեն կրնար սպասելի Որքա՞ն ատեն տակաւին հարուսանները պիտի կրնան հանգչիլ փողոսկրեայ մահիճներու մէջ, վայելելով գինը թշուառներու արցունքին ու արիւնին։ Աշխարհին խաղաղութիւն բերելու եկած չեմ, այլ սուր, որ իմ սէրս է, նոր օրէնքը մարդոց սիրտերուն։ Ով որ ինքինքը փրկել կ'սւզէ՝ պէտք է անցնի սիրոյ սուրէն, մեռնի այս կիւանքի համար, աշխարհի չարիքին համար, վաղանցուկ փոռքին համար և ապրի նոր ու յաւիտենական կեանքոյ, զոր ես կը բերեմ։ Ես կը խորտակիմ օրէնքը, զրուած քարէ տախտակներուն վրայ, կը փշրեմ քարէ սիրտերը մարդոց, և կը բերեմ օրէնքը հոգիներուն, սէրն ու յայսը վաղուան։

«Եթ բանամ՝ ահա Աստուծայ չարս գուռները, Արևելք, Արևմուտք, Հիւսիս և Հարաւ, որպէսզի բոլոր աղդերը անխոտիր կորհնան մտնել անոնցմէ ներու երկնաւոր Հօր սիրտը քարայր մը չէ, այլ անսահմանութիւն, ուր կրնան մտնել աշխարհ բնակող բոլոր իր որդիները։

b.

(Շարունակելի ծ)

## ԿՐՈՆԱԿԱՆ

ԾՆՆԴԵԱՆ ԶՐՈՅՑՑՆԵՐԵՆ

ԵԳԻՊՏՈՍ ՓԱԼՈՒՏՈԸ

•

Դարեր տռաջ, որեւելիան անապատներէն մէկուն մէջ, շատ հին և բարձր որմտենի մը կար։ Բոլոր ճամբարդները որոնք կ'անցնէին իր քովէն, իրենց կարաւաններով, կը կենացին, կը հանգչէին իր սաղարդներուն ներքե, ապա կը շարունակէին իրենց ճամբան։ Բոլորի հիացումին առարկայ եղող այդ ծառը կեցած էր անապատին մէջ, առանձին ու շքեղ, հսկայ պահնորդի մը պէս։ Ոչ ոք գիտէր իր ծննդեան թուականը։ Այնքան մեծ էր ու գնդեցիկ, որ մարդիկ կը մտածէին թէ աշխարհի սկիզբէն ի վեր անիկա հոն պէտք է եղած ըլլար։

Օր մը երկու մարդկային էակներ, կին մը և ծերունի մը, կը ճամբարդէին անապատէն։ Ծառը տեսաւ զիրենք իր բարձունքն և զարմացաւ որ անսնք համարձակած էին անցնիլ այս ամայքէն, առանց ուղարկու և առանց պաշտպանութեան։

«Կը զարմանամ, կ'ըսէր արմուենին ինքնիրեն, որ այս անօգնական արտածները ցարդ զո՞չ չեն գացած վայրի գաղաններու, որոնք կը զիստան ամենուրիք, կոմ գողերու, որոնք այս կարդի պատենութիւն կը սպասեն։ Ուշ կոմ կունուս, հօթնագլխեան մահը անպատճառ կը հանգիպի անոնց։ Առիւծները, ծարաւը, աւազամբրիկը, այրաղ արեւը, աւազակները, մին կամ միւս, կը նան կորստեան մատնել զիրենք այս անծայր աւազագաշախն մէջ։»

Տարիներով ոչ մէկ բան գրուած էր ուշադրութիւնը արմաւենիին, սակայն այս երկու ճամբարդներու յայտնութիւնը իր սոգերուն առջև փռուած անապատին մէջ, տարօրինակ յուզումով կը լիցնէր զինքը։

Օտարականները տակաւ կը մօտենային, յոգնութենէն գանգաղած քայլերով, հա-

դած անապատի փոշին և արել, թանձր պարեգօտի մը նմանւ Արմառի ծառը որ շատ հեռատես էր, ինչպէս կ'ըլլան բոլոր ծերերը առաջարարակ, նշճարեց որ եկողները իրենց հետ ունեին նաև մանուկ մը, որ կը քնանար իր մօրը զիրկին մէջ, գրած իր գլուխը անսր ուսին։ Մայրը զինքը փաթթած էր ճերմակ լաթով, հաւանաքար փրցուած իր անկաղինէն, աճապարանքի մը պահանան։ Անտարակոյս փախստականներ են տանք, կը մտածէր ծառը, որոնք ժամանակ չեն ունեցած իրենց հետ առնելու անհրաժեշտը։

«Եկողները ծանր ազէտէ մը փախչած կը թռւին ըլլալ, այդ է պատճառ որ անոնք ոչ յոդնութիւն գիտեն, ոչ ալ վախն ունեին անապատէն։ Կարծիս անտեսանելի հրեշտակ մը կ'առաջնորդէ ու կը պաշտապանէ զիրենք։ Եթէ ես խօսիլ կարենայի, կը մտածէր արմառենին, պիտի ըսէի իրենց որ ետ դառնային, որովհետեւ իրենց սպասող վտանգները աւելի անգութ են քան այն վատանգը։ Արմէ իրենք խոյս տռւած են։ Դիւրին չէ այս անոելի անապատէն անցնիր։ Ես փորձառութիւնը ունիմ անապատի վտանգներուն։ Կը յիշեմ անգամ մը իմ պատճառութեանս, ուրական մը աւազի ամբողջ լիո մը նետեց վրաս։ Եթէ ամռուր չըլլային արմառներս և հաստատուն ճիւղերս, այսօր ես գոյութիւն ունեցած չէի ըլլար»։

Արմառենին սկսու բարձր ձայնով խօսիլ, ինչպէս սովորութիւն ունին ընելու առարիքատ և առանձին մարդերը։

«Ինծի կը թռւի լսել քաղցր մեղեդի մը որ կը հսուի տերեներէս, որոնք դողի մէջ են։ Զեմ գիտեր թէ ի՞նչ կրնայ պատահիլ տանցառընչութեամբ։ Սակայն ի՞նչ գեղեցիկ է եկող կինը, անիկա ինծի կը յիշեցնէ պատերը այն կնոջ՝ որ գարեր տռաջ հոս եկած է ուրիշ մեծ մարդու մը հետ միտօնին։ Անոնցմէ մին Սարայի թագուհին էր իսկ միւսը Աղոլուն իմաստուն արքան։ Գեղեցիկ թագուհին երաւազէմէն կը վերադառնար, այցելիլէ յիսոյ Սողոմոնն իմաստունին, իսկ արքան մինչեւ անապատին ծայրը եկած էր թագուհին ճամբու դնելու համար։ Անոնք հոս, իմ կեցած աելու, իրեկ յիշատակ իրենց հան-

գիպաւմին և բաժանման, այս աւազներուն մէջ անկեցին արմառի ճիւղ մը, որ մեծցու և եղաւ այն հսկայ ծառը զոր եօնմէ։ Այդ ծառը պիտի տեէր այնքան ատեն, իրը Յուղայի մէջ ծնէր ուրիշ արքոյ մը, աւելի մեծ և իմաստուն քան Աղոլունը։ Անոնք այդ օրերուն հոս աղնեցին արմառի ճիւղը և ցողեցին զայն իրենց արցունքներով։

«Բայց ինչո՞ւ կը յիշեմ այս բոլորը, ըստ արմառի ծառը, ասիկո անոր համար գուցէ, որ եկող կինը աւելի գեղեցիկ է քան այն թագուհին որ իմ գոյութեանս պատճառը եղաւ։

«Զարմանալի սակայն, որ իմ տերենի թռուս գողը տակու կը շատանայ։ Անոնք տիսուր մահներդ մը կը հիւսեն իմ շուրջու, գուշակելով կարծիս մահը մէկու մը՝ որ շուտով պիտի թողու այս աշխարհը։ Կը զգամ թէ շատ գէշ բան պիտի պատճի այս հկազներուն, որոնք կեցած կը նային յոդնութենէն ու ծարտեւն ստակած ուղարք մը, որ իրենցմէ քիչ անդին կը պառկի, կիսովին թաղուած աւազներու մէջ։

Եկողները նշմարած էին արմառենին և իր շուրջի ովասիսը և դէպի ծառը կը յառաջանային։ Սակայն երբ վերջապէս հաստն, նկատեցին որ ծառէն քիչ մը անդին գտնուազ հորը ցամքոծ էր։ Անոնք յուսահատ և յոդնած նստան յօրանջող հորին քով և սկսան արտասուել։ Արմառենին լսեց որ անոնք կը խօսէին իրենց մօտալուտ մահուան մասին, ամայի անապատին մէջ։ Մարը հետեւուց նոյնպէս անոնց խօսակցութենէն, որ Հերովդէս արքան հրամայած էր որ սպաննէին մինչեւ երկու առեկան բոլոր արու մահուկները իր թագուհութեան, որովհետեւ կը վախնար թէ ծնած էր արդէն երկոր ատենէ ի վեր սպասուած Յուղայի թագուհութը։

«Տերեններուս եղերերդը սակայն երթագուլ աւելի բարձր կը հնչէ, կ'ըսէր արմառենին, ինչպէս կ'երեւի մօտ է մահը այս գժբախտ վտանգներուն»։

Կինն ու մարդը յուսահատութեան և սսոկումի մէջ էին։ Անոնք կը վախնային առանձնութենէն և ստոյք մահէն, որ տակու իրենց կը մօտենար, մինաւոր

այդ անսպասին մէջ: «Երանի՛ մեր տեղը մնայինք, կ'ըսէր ծերաւսին, զինուորներէն ընդունելու մահը, որ տւելի դիւրին պիտի ըլլար, քան այս հեռաւորաւթեանը մէջ»:

«Աստուած պիտի օգնէ մեղի», ըստ կինը:

«Մէնք առանձին ենք անսպասի գաղաններու և օձերու միջև և շուտավ որս պիտի դառնանք անոնց, ըստ մարդու: Չունինք ջուր և կերակուր, Աստուած ի՞նչպէս պիտի օգնէ մեղի»: Ան այլևս յուստուատ, ծածկեց իր դէմքը վերարկուով և ինկառ աւազին վրայ: Ծերաւնին տիսուր էր, նման մարդու մը որ իր սրտին մէջ կը կրէ մահուան վէրքը:

Արմաւենինին տերեններուն երգը սակայն երթալով կը շատնար, լսելի ըլլաւլու չափ շուրջիններուն: Կինը լսոծ էր զայն, և դարձուցած իր նայուածքը ծառի բարձունքին՝ ուրկէ վար կը կախուէին արմաւի ողկոյզներ, ծաղիկներու մեղրագոյն փունջներու նման:

«Արմաւենի՛, արմաւենի՛, աղաղակեց կինը, առանց կարենալ զապելու իր ներքին ուրախութիւնը:

Մարդը վեր բարձրացուց իր նայուածքը, և ինքն ալ իր կորդին նշմարեց արմաւի ողկոյզները, հասուն ու քաղցր երեսյթով: Սակայն ի՞նչպէս ունենալ զանոնք, որովհետեւ ծառը շատ բարձր էր, և ոչ մէկ մարդկային արարած կրնար հասնիլ անոնց:

Պատիկը որ իրենց քովիկը կը խաղար տւագի փայլուն հատիկներուն հետ, լսած էր մօր անսովոր կանչը. ան ալ իր կարդին վեր նայեցաւ և տեսաւ ալուսոր ողկոյզները, խաղալիքներու նման կախուած ծառէն: Մօտեցաւ ծառին, նայուածքը ուղղած արմաւի ոսկի փունջներուն, ապա դպաւ ծառի արմատին իր փոքրիկ ձևոքը ուղերով և ըստ իր մանկական քաղցր ձայնովը.

«Արմաւենի, արմաւենի, ծռէ գլուխդ», Հաղիւ արտասանած այս խօսքիրը, ծռռին իրանը սկսաւ ճարճատիլ, ճիւղերը կարծիւ փոթորիկէ մը բռնուած, սկսան դողդղալ: Յետոյ արմաւենին մեղմօրէն խօսքանեցաւ և ծռեց իր գլուխը մանու-

կին առջև, ինչպէս կը խօսքարհին հպատակները իրենց իշխանին դիմաց:

Մարդն ու կինը զարժանքով անսանթէն ծառը ինչպէս խօսքարհեցաւ, գետին տարածելով իր ճիւղերը: Արմաւի ողկոյզները այժմ գիզուած աւագին վրայ, կը շաղողացին արևին տակ և կը ժպտէին տերեններուն մէջէն:

Երբ մարդն ու կինը բաւարար չափով քաղեցին արմաւի հատիկներէն, իրենց ուրախութեան մէջ մոռցած ամէն ինչ, պղտիկը նորէն մօտեցաւ ծառին և քաղցր ձայնով ըստ:

«Արմաւենի, արմաւենի, սաքի ելիր: Մեղմօրէն և յարգանքով ծառը վերցուց ինքնինքը և շտկուեցաւ, մինչ իր տերենները քնորի թելերու նման քաղցր մեղդի մը կը հնչեցնէին:

«Այժմ գիտեմ, ըստ ծառը, թէ տերեններս սրու համար կը հնչեցնեն այս մահուան մեղդիդին:

Մարդն ու կինը ծռնկի եկան և շնորհակալ եղան Աստուծոյ: «Տէր, ըսին անսանք, Դուն տեսար մեր հոգեկարգը և օգնութեան հասար մեզի: Շնորհիւդ այս հօկայ ծառը եղէդի մը նման խօսքարհեցաւ և մեզի բաշխեց իր բարիքները: Ա՛լ վախ չունինք ուեէ մէկէ, որովհեաւ գիտենք թէ Դուն պիտի պաշտպանիս մեղի ամէն կարգի վասնգներէ»:

★

Քանի մը օրեր վերջ, երբ կարտւան մը անցաւ ծառին քովէն, մարդիկ տեսան որ հօկայ արմաւի ծառը չարցած էր:

«Ա՞ն, ըսին ճամբորդները, այս ծառը պիտի չմեռնէր, մինչեւ որ չտեսնէր Սողոմոնէն աւելի մեծ թագաւոր մը»:

«Կ'երեւի աշխարհ եկած է այդ մեծ մարդը», ըստ ճամբորդներէն մին:

Ս. Լ.



## ՏԻՎՔՈՒՆԻ ԱԿԵՐԱԿԻՆԵՐՈՒՆԻՆ ՄԷՀ

Ա.

Կամար մը բոյլ, զոյզ մը պատեր,  
Խածած փէօք ժամանակին,  
Դաւերն ի վեր կը տանին դեռ,  
Մեծ օրերէն այս անուոք դին:

Անապատի սրտին՝ անիղձ,  
Պահնորդ մ'ինչպէս ան կը կենայ,  
Բացած ինթզինք բազմակակիծ  
Տիգրիսին որ կը նեկեկայ:

Ալիբներէն շատազըրոյց,  
Ա. Յ չի լրսեր մրմունցն անհուն,  
Հողին ներեւու, նողերէն դորս,  
Դեռ չիանզած իր զօներուն:

Հուրերն հանդարտ կ'երգեն օրօ,  
Բայց անպատանք մեռեներուն՝  
Զեն յաջողիր հողն ու երկինք  
Բերել խաղըր խաղաղութիւն:

Բ.

Դաւեր, դաւեր առաջ էր ան,  
Եր զահիդ դէմ երկրասասան,  
Օր մը ՏՐՏՈՒՄ եկան կեցան  
Երէց, իւսան ու զօրական:

Ցեսոյ նզովք, յեսոյ՝ արիւն . . .  
Սպա ցունցով մը անսահման  
Վառեցաւ ջանն Աւարայրի,  
Մուրերուն դէմ մեր պատմութեան:

Հոգին անոնց կարիլ է վառ,  
Գիշերներուն զալիք բոլոր,  
Հաւատնի անոնց յաւերժափառ,  
Անիշերէի խանդակ աղուոր:

Ուր է բայց նուրն ատրուանին,  
Կոհակները բաւալ բաւալ,  
Մոխիրն անոր դեռ կը տանին  
Տիգրիսի մուք ջուրերն ի վար:

Գ.

Անապատի աւազներուն՝  
Հըրէն ինչպէս աւանդութեան,  
Մահուան մէջէն կը փորձես դեռ,  
Ժամանակի նետը փւրել:

Նորէն կեցեր ենի դէմ դէմի,  
Երեմին ինչպէս նին օրերուն,  
Ճիշն եմ ցեղին արիւնաբամ,  
Առուն զարկիր հազար անգամ:

Գրուած չարինն է աշխարհի,  
— Մեռելներուն եւ ողջերուն —,  
Փոշիացար զարկիդ մէջ դուն,  
Դեռ կը մնամ ես կենդանի:

Ուեան մէջէն անցեալներու,  
Եր կը նայինք բայց իւարու,  
Կը բարախի կուրծիս՝ նորէն,  
Ասոլը վէրիդ, նեռուներէն:

ԵՊԻՎԱՐԴ

## Պ Ա Ր Թ Ե Տ Ե Ր Ի Պ Ա Ր Տ Ե Հ Ի Ւ Մ Է Զ

Այս պարտէզը՝ կարծես զիս մանկութեան  
Պարտէզներուն կը տանի նին, մրգաւէս,  
Հոս աչերը կը մանկանան նոր զարնան  
Աւետաւոր փքքումներով առ յաւէս:

Կը պտտիմ ես, ու ծառերէն ժպտակէմ,  
Թարմ պտուղներ, որ երկինքէն կը տեղան,  
Դորովաննով՝ ափերու մէջ կը ժողլիմ,  
Եւ վայելիթին՝ նոն կը բանամ նոխ սեղան:

Ցիւատակներ, որ այս նողի ընդերքէն  
Անցեալ մ'ամբողջ գերեզմանուած՝ կը պեղեն,  
Յաւերմական երախտիք կ'ընդգրկին:

Տրտմահաղորդ նոզիներու լուսեղէն,  
Ու կեանի տուին այս ծառերուն մօտաչով,  
Երեսց նաևի մայրակայլակ լրտիննով:

## Հ Մ Ա Յ Ե Ա Կ Գ Ր Ա Ն Ե Ա Ն

(Բերդինեմ, 10 Յունիս 1909)

## Բ Ա Խ Ս Ը

Մատակից ընկերոջ մը

Կեանքը՝ պարտէզ մրգառատ,  
Այզի հովասուն,  
Որուն եզրէն՝ յուսահատ,  
Կ'անցնինք ես եւ դուն:

Պահակ մը խիստ ու խոժոռ,  
Կեցած իր դրան,  
Կ'առնէ մարդերը բոլոր  
Ներս՝ ուրախութեան:

Կը մնանք դուրս առանձին,  
Տրտում, գլխիկոր,  
Ներսէն եզեր կը լսուին.  
Թախիծն է մեր խոր:

Ու վառեցաւ սիրտը մեր  
Ճասումով արդար,  
Պահակ - ճիւտղն այդ անսէր  
Քար - սիրտ կը մնար,

Խօսքերուն դէմ մեր յուզին,  
Հաւատքին՝ անխախտ,  
Ճառերուն դէմ ողորին,  
Զի էինք անբախտ:

\* \* \*

'Թէ բախտ չունիս, ո'վ ընկեր,  
Որքան ալ ըլլաս  
Ուժիղ, հարուստ, բարեսէր,  
Տրտում կը մնաս:

Գ. ՃՈՐՏՈՐ

## ԳՐԱԿԱՆ

### ՍՓԻՏՈՔԱՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹԻՒՆ

զ) հեղաշին գրել: Ըստնք նախորդ յօդառնով թէ Սփիտոքի հայ գրադիերուն ջախջախիչ մեծամասնութիւնը կը բաղկանայ օրուան հացին համար պայքարող համեստ աշխատավարձով ուսուցիչներէ կամ բանուար-արհեստուարներէ, օրուան մեծագոյն մասը իրենց գարծին հետ կապուելու դասապարտուած (բառը չենք գտնիր չափազանցուած, մանաւանդ երբ գիրի ու գրականութեան համ որևէ աղերս չաւնեցող գարծի մը պարագարաւած ըլլանք զգթայիլ արակեսաին հմայքով արուփով ու գրականութեան սիրով ակազդուն մեր սիրուն ու միտքը, առաջինը արհելու զգացումներն ու աւենչերը զսպելու ու կաշկանդելու, ու վերջինին բարձր խանհերը միս-մինակ կրելու, մնուղթին փոխանցել չկարենալու անպարտգիծ ու շատերու համար անըմբռնելի տրամութեամբ մը թաթառուն կացութիւնը պարզելով մենք մեզի):

Աւելի բախտաւոր չեն այս տեսակէտէն ազատ ասպարէզներու տէր, նիւթապէս բարեկեցիկ մեր գրսղները: Անոնց աշխամանակին մեծ մասը — եթէ ոչ ամբարձը — կլանուած է ծանր ու պատասխանաւու գործերով, իրենց բարձր գիրքին կոմ մասնագիտութեան պահանջած հազար ու մէկ մասնոգութիւններով, մասզներով, այցելութիւններով:

Արգար ըլլալու համար պէտք է խոսավանիլ թէ այս ականակէտէն ամենէն բախտաւորը կարելի է նկատել ուսուցիչները, առեւոյն քառարդը տարրուատի մասնոգութիւննեն հետու ու հանգիստ ապրող այդ մարդերը, զորս սակայն չենք կրնար չգնուհասել երբ իրենց արձակուրդի օրերը կը յատկացնեն իրենց ասպարէզին համար ա՛յնքան էտկուն մանկավարժական ու հոգեբանական գոտութացքներու հետեւլու:

Տարեր է պարագան իր հարազատ պետականութեան գուրգուրուած հովանիին

տակ ստեղծագործող Հայրենիքի գրազին: Չունի ան ճնշող մատահոգութիւնը օրուան հացին ու պարտաւոր չէ — ինչպէս Պէտրութարներէն մեր ամենէն շնորհալի բանասեղծներէն մէկը կը խոստավանէր — զործի ընթացքին (վաճառորդ մըն է յիշեալ բանասանզը) պարբերական ընդհատներու կարճատե պահերը և յաճախորդի մը մեկնուածէն մինչև միւսին գալուստը երկարող բապէները, և կամ իր հանգիստին ու ֆիզիքական կազդուրման — ա՛յնքան անհրաժեշտ՝ մանաւանդ մատային աշխատանք կատարող մարդուն համար — սահմանուած ժամենը օգտագործելու քանի մը տող բան գրելու:

Ուրիշ ասպարէզներու նուիրուած մեր գրողներէն պէտք է ջոկել նաև իրենց գործին ընույթու իսկ գրական մթնոլորտի մնայուն ընակիշ թերթերու խմբագիրները, հոգ չէ թէ, ինչպէս տեսանք, հարկին ներքեւ ըլլան լինաւատ տուրք վճարելու աժան հրապարակագրութեան, ու կրելու անհուն ատզաւակները թերթին աշխատակիցներ ինչպէս բաժանորդներ ազգանութելու, ու այս վերջիններէն զանձումները կանոնաւորաբար կատարելու — բաժանորդներուն անփութութեան, անպարտամանաչութեան միացնել գժուարութիւնները երկրէ երկիր գրամական փոխագրութեան —, նիւթապէս ալ բարօր կեանք մը պարի կարենալու համար:

Տուեալ պայմաններու մէջ, մեր հանգիստին ու վայելքներուն — մատասր վայելքներով լոկ բաւարարուաղ գերմարդ մը չէ վերջապէս գրողը, ոչ ալ առը մը, ու բարկան է (ու ինչու չէ, նաև անհրաժշտ) որ իր մտքին ու հոգիին կարիքները հոգալու չափ ու աւելի ժամանակէ արամագրէ իր մարմնին հոգածութեան, խնամքին ու կազդուրման, ինչպէս նաև քաղաքակրթութեան ընձեռած բարիքներէն իր բաժինը առնելու և ժամանակին համ քայլ պահելու — յատկացուած սուզ ժամենը գրական աշխատանքներու — ապերախտ ու ամուլ յաճախ, երբ գիտենք թէ մեր կատարած ամէն գործին ու վատնած ամէն ճիգին համար բնական է գնահատանքի մը, առնուազն քաջալերանքի մը ակնկալութիւնը ունենալ իրեւ խթան

մեր քայլերուն — յատկացնելը համազօր է հերոսութեան, ինքնողքրկումի, ինքնամոռացումի պահեր ապրելու ընդունակ երանելի՝ բայց յաճախ ճիշդ կամ լիսվին չհասկցուած, ու չհասկցուելու մեծ ցուը ապրող մարդերուն միայն յատուկ:

Տակաւին, պէտք չէ մոռնալ թէ գրագէտը իր «պարապոյ» ժամերէն բաժին հանելու չնաև ընթերցանութեան, այնքան էտկան՝ գրողի՝ մանուանդ նորուհոս — մտքի մշակման ու ոճի բիւրեղացման տեսակէտէն: Մեծ գրագէտները եղած են ընդհանրապէս յամառ ու յարատե ընթերցողներ, իրենց հետաքրքրութիւնը տարածելով միջազգային գրականութեան բոլոր սեւերուն ալ վրայ: Չէ կարելի ինքն իր մէջ կզզիացած, դարու գրական շարժման անհաղորդ ու իր չուրջը կատարուած, իրագործուած մշակութային շարժումներէն անտեղեակ մեծ գրագէտ մը երեւակայել:

ԱՌ չխօսինք ընտանեկան և ընկերային պարտաւորութեանց մասին:

Ահա թէ ինչու ճիղճ ու տժգոյն է վաստակը Սփիւռքանայ գրողին, իր զգացումներն ու գաղափարները՝ տարտամ ու շնչառ, ու յուետեսութիւնը՝ յաճախ մայր երանգը իր գործին:

Ասով նաև բացատրելի կը դառնայ զանգուածեղ ու ծաւալուն վէպերու պակասը Սփիւռքանայ տարածքին վրայ, ինչ փոյթ որ արտգութեան սա դարուն մենք քիչ մը գծուարութեամբ հանդուրժէինք ընթերցումը հաստափոր հատորներու:

ԱՌ չենք խօսիր թատերական գրուկանութեան մասին, ուր գեղապատ սերունդի ամենէն փառաւոր օրերուն իսկ մեր ոյժերը եկան անբաւարար՝ միջակէն վեր արժէքով ու միջազգային չափանիշով յաջող գործ մը ստեղծելու:

\* \*

Ցուօանատաւթեան մէկ բոսէին արուած անխորհուրդ հաստատում մը չէ և ոչ ու ծայրայիզ յուետեսութեան արդիւնք տնմիտ մարդարէացում մը այն՝ զար մեծանուն գրագէտաքնագատա Յ. Օշական ըրած էր իր մահէն կարճ ժամանակ մը տռաջ, յայտաբարելով թէ Սփիւռքանայ

Գրականութիւնը իր անկման զառիթափին վրայ է արդէն և թէ, առաւելագոյնը 1980 ին, եթէ գրադաբական պայմանները մնան ոոյն, այդ գրականութիւնը անկարող պիտի ըլլայ կենդանութեան որևէ նշան ցոյց տալու Բայց որովհետեւ ներկայ գարու մարդը, կարճամիտ որքան սնապաշտ, առանց զօրաւոր ապացուցի կամ շօշափելի փաստերու ոչինչի պիտի ուզէ հաւատալ, տանք փաստեր՝ այս հաստատումին հիմք ընծայող:

Ա) Անետացումը հին սերունդին, որ սնած ու մեծցած ըլլալով իր հայրենիքի բնագաւառներուն մէջ, իր մէջ բնականաբար նոր սերունդէն աւելի զօրաւոր պիտի ըլլար «ազգային ջիղը», և մանաւանդ, հայուն ընդհանուր հոգեբանութեան մօտէն ու լուսապէս հաղորդ, ու տարագրութեան սարսափները ի՛ր իսկ մորթին վրայ զգացած, անսպառ հում նիթ պիտի ունենար իր ձեռքին տակ, իբրև ատաղձ գործածելու համար զայն Սփիւռքանայ Գրականութեան չէնքին կառուցման: Ու թէև ցարդ ձեռքի տակ չունինք ամբողջական գործ մը՝ յիշեալ տարագրութիւնն ու անազորոյն ջարդերը իրենց բոլոր ահազգու ու անմարդկային որքան սրտապատառ կողմերովը պատկերող, անոնց բավանդակ արիւնոտ ծալքերը պարագրկող, բայց ինչ որ տրուեցաւ մեզի նոյն այդ արհաւարքներէն ճողովրած սերունդին կողմէ կը կողմէ մայրերակը Սփիւռքանայ Գրականութեան ու հարազատ վկայութիւնը մեր ցեղի նկարգրին ամուր ու լուսաւոր գիծերուն: Սիսալ չհասկուիմ սակայն: Եղերերգութիւն մը չէ Սփիւռքանայ Գրականութիւնը և ոչ ալ անցնող քառասնամեակին անոր կալուածէն ներս իրագործուած ամէն ճիշգերը մէկ յայտաբարի տակ խմբելու անմիտ որքան սրբապիղծ արարքն է որ կը փորձեմ: Արեմահան Հայտաստանի մեր օրհնաբեր ու երազ կեանքն վերբերուած ամէն յուշ կամ դրուագ անփխարինելի վկայութիւն մըն է հայ հոգիէն (ինչպէս պիտի ըսէր Օշական), ու ահա թէ ինչու զանոնք կորուստէ փրկելու ու գրականութեամբ — ամենէն ապահով միջոցը — յաւերգուցնելու ամենէն համեստ ճիզն

անգամ ա՛յնքան թունկ պէտք է արժեհարել, ու ճակատազի՞ր՝ որ բնաշխարհի նոյն այդ դաւառներէն եկող ամէն պատկերի խորը սուգ ըլլայ ու արիւն, կսկիծ ըլլայ ու նախճիր, Նոր սերունդը շատ շատ Սփիւրքի մէջ օտարութեան հովիրէն իրեն յատակ տուաքինութիւններուն ու արժանիքներուն մեծ մասէն մերկացած — կամ զանոնք կամուին թօթուած — հայ հոգիին պատկերն է որ կրնոյ տալ, ինչ որ կրնայ այլապէս օգտակար ըլլալ Սփիւրքի մեր ցեղային հոգեվարքը քանի մը տասնամենակ երկարաձգելու, բայց որ անկասկած չի կրնար մեր գրականութիւնը հարբարացնել առողջ ու ամուր գործերով:

բ) Նոր սերունդը ոչքերը բացած ըլլալով օտար արեսի տակ ու մեծ մասամբ հեռու՝ հայկական շրջանակներու տահմային առողջ մթնոլորտէն, օտար մշակոյթներու խաթարիչ ազգեցութիւնը պիտի կրէ անխուսափելիօրէն։ Այդ սերունդէն շատերուն, Եւրոպայի և Ամերիկայի մէջ մտանաւորաբար, եթէ ոչ բոլորովին՝ գէթ մեծ մասամբ անծանօթ կը մնան մեղրածոր բառերը հայկազեան լիզուին։ Ու գիտենք թէ ի՞նչ է ճակատազիրը ինչպէս արժէքը հայու կողմէ բայց օտար լեզուներով գրուած գրական գործերուն, թարգմանութիւնը այդ գործերուն մեր լիզուին։ Բայց ըսուած է այնքան իրաւամբ թէ գրական գործ մը թարգմանուելով առնուազն կէսը կը կորսնցնէ իր արժէքէն։ (Կրնառնք, օրինակի համար, մեր գրականութեան գանձարանին վրայ յաւելում մը նկատել Սարոյեանի վէպերը, հակառակ որ տաղանդն ու գրագէտի խոռնուածքը չեն որոնք կը պակսին Ամերիկանայ այդ հեղինակին, ոչ առ արուեստի տարրեր՝ անոր գործերուն)։ Ու տիկու աւելի քան ճիշդ է ինչպէս ցաւառիթ՝ մեզի նման փոքր ու ցիրուցան ժողովուրդի մը համար։

զ) Անցնող մօտ կէս դարու ընթացքին, Սփիւրքահայ նորահաս գրողն իսկ իր ձեռքին տակ ունեցաւ, ազգային տեսակէտէն, հում նիթերու անհատնում պաշար մը, քաղուած հայ կեանքը յուզող գլխաւոր գրաւագներէն, զայն օգտագործելու համար իբրև յետսագետին իր ստեղ-

ծագործութիւններուն։ Բացի այն իրողութենէն թէ Մեծ եղեռնին առթած սարսափազդու յիշատակները թարմ էին տակաւին մտքերու մէջ ու անոր տուաջացուցած վէրքերը ուժգնօրէն կը կոտսային հայ հոգիներու մէջ, զանոնք մզկւով բուռն ու արգար ընդվզումի, անցեալի արեսու ու անվերագարծ օրերու ոգեկոչումին առիթ տուող, կը բաւէ յիշել որ ան ապրեցաւ ներգաղթի սրաւառուչ իրականութեան յուսավառ օրերը։ Ու իրեն պատեհութիւնը ներկայացաւ — պատեհութիւն՝ որմէ գժբախտաբար ան չկրցաւ պէտք եղած չափով օգտուիլ — գովերգելու Մայր Հայրենիքի մէջ ապրող ու սահեղագործող իր եղբայրներու կողքին, հերոսական ու համբուրելի ճիգերը իր ցեղակիցներուն, Նացիզմի յորդահոս աւլիքները զապելու, հասարակաց թշնամիին մինչև որմը յառաջանալու ու զայն ծռւնկի բերելու գործին մէջ իրենց արի մտանակցութեանը համար, Բ. Աշխարհամարտի ճգնաժամային օրերուն։ Զենք գիտեր թէ ապագան ինչե՞ր ունի ծրարած մեզի համար իր խորհրդաւոր ծոցին մէջ։ Սակայն ներգաղթը նորութիւն մը չէ այսօր (չմոռնալ որ նորութիւնները միայն կրնան նոր թափ ու կենսունակութիւն տալ գրականութեանց) ու մեծագոյն յիմարութիւնը պիտի ըլլար ուրախանութիւնը ժեր ժողովուրդի լուսագոյն ոյժերու մահացումովը ճարուած գրական թէկուզ ամուր արժէքով մէկ քանի գործերու համար (եթէ ճիշդ է թէ գաղափարի և նիւթի, որակի և քանակի շաները խոսոր կը համեմատին իրարու, ճիշդ չէ սակայն միշտ ալ վերջինները արհամարհելու, վտանգի ենթարկելու գնով տուաջիններուն ուժաւորման ճգտիլ)։

դ) Զենք ուղեր խօսիլ նորէն գրականութեանց, մասնաւորաբար, և արուեստներու նկատմամբ, ընդհանրապէս, բոլոր ժողովուրդներունորահաս սերունդներուն կողմէ սնուցուած ընդհանուր անտարբերութեան մասին, որով անխուսափելիօրէն պիտի վարակուէր մանաւանդ արտերկը հայ գրողը։ Այս կէտը ըստ արժանույն լուսաբանել ջանացինք մեր այս յօդուածաշարքի առաջին մասին մէկը։

ի) Ի վերջոյ, պէտք չէ մատհան ընկել թէ զբականութիւն մը իր աւիշն ու կենսահիւթը կ'առնէք մայր հողէն, հայրինիքն: Ու պետականութիւն մը հոգածու ու անմիջական հովանին վայելիու անփխարինիի բարիքէն զուրկ զանգուածի մը կողմէ գերմարդկային ճիգերով իսկ իրագործուած գրականութիւն մը կարճ տակնէն ճակատագրուած է տժգունուածի: Օտարութիւն մէջ, օտարութիւն բարքիրու կնիքը կրող և անսնց արձագանգը եղող, օտար մտայնութեանց փազանարը հանդիսացող գործեր սուզինք չուզինք մեծագոյն տակոսը պիտի կազմին մեր գրականութեան: Գործեր՝ որոնք իրենց տկար բառերէն զոտ ոչինչ ունին հայեցի: Հայ հոգիին դրական յատկանիշերը, որոնք այնքան արտգորէն ու ցաւալիօրէն յեղաշըման, ձեազեղծման ևնթակայ հն Սփիւռքի մէջ, և որոնք պէտք է յատակ ու ուժգին կերպով սենուած բլլային մեր գրական գործերուն մէջ, իրենց հարազատ ձեին մէջ վերբերուած միայն Հայրինիքն եկաղ գործերու մէջ կը արուի մեզ հաստատել:

Առարկուի գուցէ թէ պայման չէ հայրինի հողի մը զայութիւնը գրագէտի սաքերուն տակ, թուիչք ու որացք տալու համար անոր զգացումներուն ու զազափարներուն, բարձրացնելու համար զահոնք արուեստի մակարդակին, ու լոյսինքերելու իրու առուեստի գործեր: Ու շատ հաւանաբար, այս տեսակէտը պաշտպանողներու կողմէ վկայութիւնն կանչուին Օշականն ու Թէքէհունը, որոնք նայնպէս բախտը չէին ունեցած մեր Հայրինիքը տեսնելու, իսկ օտարներէն՝ Պայրընը, Շէլլին և ուրիշներ, որոնք, իրենց կեանքին կարևորագոյն մասին մէջ զէթ, սեղծագործած հն իրենց հայրինիքի սահմաններէն զուրու: Բայց ուշադիր քննութիւն մը չ'ուշանար երեան հոնելու անձգութիւնը խախուտ հիմերու գրայ կանդնած այս տեսակէտին:

Պէտք չէ մռոնալ թէ Թէքէհանը, Օշականը ու իրենց սերունդի գրոգէտաները ոչ միայն անցած են հազարամետկներ ընդգրկող մեր ժաղովաւրդի պատմութիւնն ամենին ահաւոր ու բախտորոշ եղեանին:

Ենդմէջէն — ամմէն չարիքէ բարիք կը ծնից մեր ժաղովաւրդին իմաստուն խօսքը անդամ մը ես կը ճշմարտուի հոս, ի՞նչ խօսք որ չարիքը անհամեմատօրէն միծ ըլլայ ու մահարեր, իսկ բարիքը բազդատար ճիզզ ու աննշան —, այլև անսնց ասդանդը կազմուարով է մայր հողին վրայ: Հայրինիքը անսնց համար հող ու քար ըլլայէ տառջ ու աւելի՝ բարախող սիրա է իրենց կուրծքիրուն տակ, ու անսնց կազմը հայրինիքին համ նման է ամուր ու տառջ արժանիրով հողին կապուած ծառին: Բան մը որ չենք սպասեր, որ գուցէ իրաւունք իսկ չունինք սպասելու օտար ափիրու վրայ ծնած ու սնուծ մեր սերունդներէն:

Իսկ գուլով օտարներուն, անսնց կամաւոր պանդխառութիւնը բազդատառութեան եղը իսկ չունի մեզի պարտազրուած զժնդակ պանդխառութեան հետո Յետոյ, անսնք զաւակներն հն միծ ու զօրուար պիտականութեան տէր ժաղովուրդներու, յաձախ վայելելով նոն բարոյակոնն քաջալերանքն ու պաշտպանութիւնը անսնց: Եւ կամ ինքնուկամօրէն չուոծ են օտար երկիրներ, երբ չեն գտած այդ քաջալերանքն ու զնահատանքը իրենց արենակիցներէն, ապահովելու համար զանոնք ուրիշ ժաղովուրդներէ:

Պիտի սուզինք մեր այս համեստ նկատողութիւններն ու յօդուածաշտրքը վակել յայտնելով թէ երբ կը դատաւարակենք գաղթանայ նորահաս սերունդը գրականութեան հանդէօլ իր պարզած անտարենք կեցուածքին համար, բնու չենք մռոնար որ ամէն անհատ ունի իր նոխասիրութիւնները, ու չէ կորելի բոլորն ալ նոյն չափով զանցնել, նոյն բաները մատուցանելով անսնց վայելքին: Բայց ներելի և արդարանալի չէ երբեք Սփիւռքանայուն ցւցաբերած այսքան պազ վերաբերմունքը մեր մշակութային արժեքներուն նկատմամբ, մանաւոնդ երբ նկատ առնենք թէ հայը, հակառակ թուով փոքր ու քաղաքական ամենէն զաման պայմաններէն անցած ժաղովուրդին մը մշակութային արժեքներէն առաջանար ու բախտորոշ եղեանին:

## ԲՈՆԱՌՈՒԹՅԱՆ

MKRTYHM ԾՆՆԴՈՑ ԽԹ. 5Ի ՄԷՋ

գէթ չորս ստուգաբանութիւններ առաջարկուած են մէկ անգամ գործածուած mekerotēhemի համար, նշուած՝ բառարաններու մէջ mekerāի ներքե, Ծննդ. Խթ. 5, sim'ōn weleōwī 'ahhīm kelē hamas mekerstōhem «Ծմուսն և Ղեի, յիրաւի եղբայրներ, բանութեան զէնքիր ոն իրենց սուրերը» (Եղբայրակցութեան թարգմանութիւն՝ Confraternity translation)(<sup>1</sup>), Յայտնուած ստուգաբանութիւններէն ոչ մէկը շատ համոզիչէ, այնպէս որ Koehler-Baumgartner արդարացած կը թուին, եղբը սահմաննելով իրեն «չբացատրուած»(<sup>2</sup>): Աչ

(<sup>1</sup>) Պատշաճ հակիրճ համառօսութեան մը համար տես F. Zorell, Lexicon Hebraicum et Aramaicum Veteris Testamenti (Roma, 1955): Լիագոյն վիճաբանութիւններ կարելի է գտնել մեկնութիւններու մէջ, մասնաւորապէս A. Dillmann, Die Genesis (Յրդ հրատ., Leipzig, 1886) 452-53:

(<sup>2</sup>) Lexicon in V. T. Libros (Leiden, 1953) 523:

սերունդներէն մեզի կտոկուած այդ փառաւոր ժառանգութիւնը կը հանդիսանայ արտասահմանի հայը լու և իրաւ հայ պահելու ստուգաւոր աղդակներէն մին:

Ուրեմն կրկնապէս նուիրական է պարտականութիւնը որ կը ծանրանայ արտերկրի հայութեան ուսին — անվթար պահպանումն ու յաջորդ սերունդներուն աւելիով իսկ փոխանցումը մեր մշակոյթի գանձերուն, առնուազն սէր և հետաքըրքքրութիւն արթնցնելու անոնց մօս այդ արժէ քներուն հանդէպ: Զի անոնցմով է որ հայը բան մը արժած է անցեալին ու ստոկաւին կրնայ արժել այսօր: Վերցուցէ՛ք այդ գանձերը, ու հայը արհամարէլի ոչնչութիւն մը պիտի մնայ աշխարհի հզօրներու շարքին:

Գիլրդ Ա. ՃԻՆԻՎԻՉԵԼԻՆ

(Վերջ՝ 3)

”1 Koehler-Baumgartnerի Supplementum (Յառելուածը) կը յառաջացնէ մեր դիտութիւնը այս կէտին շուրջ, յայտնապէս հաւանաւթեամբ նշելով վերջերս վերակենդանութեամբ երկու ստուգաբանութիւններ, որոնք արդէն արուած էին Geseniusի Thesaurusին (Գանձարան) մէջ, 1839(<sup>3</sup>): Հին թարգմանութիւնները նպաստ մը չեն ընծայեր այս հատուածին շուրջ(<sup>4</sup>): Սակայն շատերը կը համաձայնին Friedrich Delitzschի յայտաբարութեան հետ, որով «Das 'a Pax lego'menon mēkērā Gen. 49, 5, muss etwas wie Schwert, irgend ein schneidendes Werkzeug bedeuten(<sup>5</sup>), և իրապէս բոլորն ալ համաձայն են թէ համարը ակնարկութիւն մը կը պարունակէ Ծննդ. Լ. 25-29ի: Տարակարծութիւնը կը ծագի երբ մէկը կը ջանայ յատկապէս սահմաննել «քրնութեան գործիքներու» բնոյթը և մասնուար մանրամասնութիւնը Ծննդ.

(<sup>1</sup>) Առաջինը այս ստուգաբանութիւններուն, պաշտպանուած E. Ullendorffի կողմէ: Vetus Testamentumի մէջ (<sup>1956</sup>) 191, անունը ածանցել կու առարարելու եմով պերէն տակառէն շխարել խորամանկութեամբ, բայց որքան շուրջ զարդինք յենելէ հարաւային սեմականին վրայ մեր լուծումներուն համար և սկսինք պատասխաններ վնտուել հիւսիս արկմտեան սեմականին մէջ, Ա. Քրքի բանասիրական զրժուարութիւններուն համար, աւելի սույգ և արագ պիտի ըլլայ մեր յառաջդիմութիւնը: Ներկայ պարագային, պատասխանը կը ներկայացուի նոյնինքն լնդամատեանով: «Ուրբթարգմանութիւնը, շատ մը հին և արդի թարգմանութիւններու մէջ կատարուած, ի վերջոյ հիմուած է յաւնարէն ու'chairajի հետեւթագրեալ կազակցութեան վրայ, nexus մը պաշտպանուած C. H. Gordonի կողմէ, Hebrew Union College Annualի մէջ, 26 (1955) 60: Բայց շատ մը մեկնիներ այս ստուգաբանութիւնը կը նկատեն առ ժամայն արձակելի:

(<sup>2</sup>) S. R. Driver, The Book of Genesis (Յրդ հրատ., London, 1913) 383:

(<sup>3</sup>) Prologomena eines neuen Hebräisch-Aramäischen Wörterbuch zum Alten Testament (Leipzig, 1886) 120-121; R. De Vauxի թարգմանութիւնը, La Genèse (Bible de Jérusalem; Paris, 1951), ils ont mené à bout la violence de leurs intrigues, կ'ենթագրէ կillū ընթերցումը փոխան մասորական բնագրի կելէին և հարաւ սեմական ստուգաբանութիւն մը, ինդրոյ առարկայ անուան: Այս պատճառով, անընդունելի է երկու տեսակէտակ:

լ.Դ.ի պատմութեան, որուն կ'ակնարկէ բանաստեղծը:

Այս երկու հարցերը թերեւ կրնան լուծուիլ սահմանելով տնուան արժմատը՝ Արժատը այնքան յայտնի կը թուի որ մարդ կը զարմանայ թէ ան զանց առնըւած է Ծննդոցի մեկնութիւններուն մէջ կատարուած՝ բառագիտական կարելիս թիւններու մանրամատն քննութիւններուն մէջ, Karat «կարելէն ածանցում մը պիտի տար «կտրող գործիք»ի մը իմաստը, Շտայտափի գործիքի անունները կը կազմըւին մա/մ նախամատնիկով, այնպէս որ ձեւարանական տեսակէտէ makretի (ամենէն հաւանական ձայնաւորումը) (6) այսպիսի նշանակութիւն մը բացառութիւն պիտի չկազմէր: Բայց ի՞նչ տեսակ կարող գործիք: Բանի որ Ելից Դ. 25ի karatը կը գործածուի թլիմատութեան արտրքը ցոյց տալու համար, wattikrot 'et orlat benah և Եւ թլիմատաց զանթլիմատութիւն որդույն իւրոյց, կը հետեւ որ makretը, յոգն, makretim, պիտի նշանակէր «շղպ կամ դանակ թլիմատութեան» (7):

Ինչ որ բանաստեղծը Ծննդ. Աթ. 5ի մէջ կ'ակնարկէ, այն իրողութիւնն է թէ Շմաւոնը և Ղեին, համոզելով Սիւքեմացինները թլիմատութեան ենթարկուելու, փոխ տուին անոնց իրենց թլիմատութեան շեղքերը գործողութիւնը կատարելու համար: Բանի որ Սիւքեմացինները այս ծէսը չեն գործազրեր, անոնք պարաւոր էին փոխ տուիլ անհրաժեշտ գործիքները իսրայէլացիններէն: Ծննդ. Լ.Դ. 22ի համաձայն, այս ծէսին նպաստակն էր միութեան


և խաղաղութեան կազ մը սահղծել Սիւքեմի և Ղեիի և Շմաւոնի ցեղերու ընտելիչներուն միջն (օմիոյն այս պայմանով մորդիկը պիտի համաձայնին ալլրելու միջի հետ և մէկ ժողովուրդ կազմելու Մեր մէջն բոլոր արուները պէտք է թլիմատուին ինչպէս որ անոնք ենց):

Երրորդ օրը, Սիւքեմի բոլոր արուները սպաննելով, երբ ցաւը շատ սաստիկ էր, Շմաւոն և Ղեի թլիմատութեան դասակները, սրոնք սահմանուած էին խաղաղութեան և միութեան գործիքները ըլլալու, կարելի է ըսել, վերածեցին բըռնութեան գործիքներու: Այսպէս, բանասիրական և պատմական նկատողութիւններ կը թելադրեն որ համարը թարգմանուի հետեւալ կերպով: —

Նմաւնն եւ Աւելի, յիրաւի եղբայրներ, Բանութեան զորձինները եւ իւնեց բըր փառութեան շնորհերը (8):

MITCHELL J. DAHOOD  
(CBQ, Հաւոր 23, թիւ 1,  
1961, էջ 54-56):

Թրգմ. ԱՆՈՒԻՇՈՒԱՆ, ՎՐԴ. ԶԴՅԱՆԵԱՆ



(6) Տե՛ս H. Bauer - P. Leander, Historische Grammatik der hebräischen Sprache des Alten Testaments (Halle, 1922) 492:

(7) Թէկ գործիքներու անունները շատ յահար իգական յոգնակի կը կազմեն, կարդ մը պարագաներ կան ուր յոգնակին արական է: Ներկայ նապատակին համար լաւագոյն օրինակը եղբասն է, Ա. Զ, mahalapim, հաւանաբար գունակներու Միւս կողմէ, Ա. Գրական տեղեկութեանը թլիմատութեան մէջ գործածուած գործիքներու շուրջ գոյզն է: Ելից, Դ. 25ը ցոյց կու տայ թէ յօր կայծքարը մը կը գործածուեր, մինչ թեսու: (Ե. 2) կը յիշատակէ իշբօտ շոր էկայծքար գանակները:

(8) Հեղինակը կարծեց թէ գտած է համարին միշտ թարգմանութիւնը երբ հետազոտեց E Dhormeի թարգմանութիւնը La Bible, l'Ancien Testamentի մէջ (Երկու համար, Paris; Gallimard, 1956-9) I, 108: Siméon et Levi sont frères, leurs couteaux sont des armes de violence, ցոյց ակնարկը է շին տակը դրուած ձանօթութեան, allusion au coup de main contre Simeon, ցոյց կու տար թէ շուրջ պէտք է նկատուի իրեն ւզանցները և ոչ թէ բանակները:

**ՄԱՏԵՎՈՐԻՔՆԵՐԸ****ՕՇԱԿԱՆԻ ԱՆՏԻՊՆԵՐԷՆ****ՆԱՐԵԿ**

•

v.

ՆԱՐԵԿԱՅԱՑԻՒՆ ՄԻՒՍ ԳՈՐԾԵՐԸ

10. ՄԵԿՆԱԽԹԻԻՆ ԵՐԳՈՑ ԵՐԳՈՑՆ ՍՈՂՈՄՈՆԻ: Նարեկացիին անդրանիկ աշխատութիւնը, Շահնեկան ևն նոխառանն ու վերջաբանը իրենց յիշառակառնութիւններով գործը իրը թափանցում միջակէ է, իրը ցուցադրում (exposé) ճապազ:

Հատաքրքրական է լիզուն որ պարզ է անհամեմատ քան Նարեկացիին միւս գործերուն լիզուն:

20. ՊԱՏՄՈԽԹԻԻՆ ԽՈԶԻՆ ԱՊԱՐԱՆԻՑ, Ասիկա կատարեալ գիւցագներդութիւն մըն է, Նարեկացի մեզի կը փարձէ ներկայացնել մարդեր (որսնք կայսրեր են), եղիսկապօսներ (որսնք սուրբեր են), դէպքեր որսնք իրականութեան հակակըսն կ'ազատին ու կը միսւին հրաշլիին մէջ:

Պատմութիւնը կարելի է ամփոփել: 983 ին խաչ մը կը զհանգաւի Ապարանից Ուխտի Ա. Ասաւուծածին եկեղեցիին մէջ: Ահա հիմնական նիւթը: 3-4 էջ կը նուիրէ Նարեկացին եղելութիւնը կանխոզ ժամանակին, վասիլ ու կասանդին կայսրներուն: Նոյն քան մըն ալ Մոկաց աշխարհէն Պալիս գաղթազ ազնուականին: Քանի մը հատուած կը բացատրին հրաշքները որսնք կը գործուին այդ գաղթականին երկրէն քրիստ հոգավը: Հատաքրքրութիւնը ինքնականերուն: Կը վարձատրին գաղթականը անոր նուիրելով խաչափայտէն կոսոր մը որ կը պատմականին երկրէն քրիստ հոգավը: Հատաքրքրութիւնը ինքնականերուն: Կը վարձատրին գաղթականը անոր նուիրելով խաչափայտէն կոսոր մը որ կը պատմատուին ձեռակերտ խաչի մը մէջ: Յիսոյ շինութիւնը այս խաչին, վերապարձը Մոկաց գաւառը: Եինութիւն գոմքարանի: Խաչին զհանգումը նախ Ա. կարապետի, յասայ Ա. Ասաւուծածնի եկեղեցիին մէջ:

Ահա այս նախանիւթովն է որ Նարեկացի կը գրէ պատկառելի գրքոյն մը,

ուր բացատրութիւնները կը հաւասարեն Ազօթամմատեանին ամենէն չքեզներուն: Ուր եկեղեցական ճարատրապետութիւնը ոճի, բայի կը վերածուի: Ուր մանաւանդ սոկիի և արծաթի, բհնեզի և մհատաքի զարմանալի հարստութիւն մը շացնազ է ու խորապէս տպաւորիչ: Հին գիւցազներգութիւնը մօտ փորձուած այս առատութիւնը, հարստութիւնը անհամեմատ վեր է Սորենացիին հանդարատ ու պատմական մնալ ուզող եղանակէն:

Արտաքին առարերու այս մանեմբ արտակարգ արտեհասի մը ոյժովը կը գոգորի ծիծագելի, այլանդակ ըլլալէ, քանի որ հեղինակը նորորինուկ համագրութիւններով, բարդութիւններով, խութիւններով կը քալէ: Իր emphaseը բառերէ աւելի ահազգութեան, ներքին թրթռումի չափազանցութիւն մըն է: Վիճակները գերադրելու այս արամագրութիւնը, զանաք զարդարուն, չողորձակ բնծայիլու այս ճարտարանքը իւրայտառուկ հանուռութիւն մըն է որուն կը սպասաւորին խորատես արտեհասագէտի բնողդը, սճը, հզօր զգայարանք մը, բառերը իրեւ ոյժ գործուածելու կարողութիւններ:

Դէպք, գիտողութիւն, իրականութիւն բոլորն ալ կը կարսուին բառերու այս լոյն հեղինին մէջ, բայց թափանցիկ հեղուկի մը մէջ ընկղմող իրերուն ձեռփախութիւնները կը յամուին անոնց ետեւէն: Քանի մը տողով Նարեկացին տաւած է Պոլիս մը որ Սորենացիին երաւանդակիրէն գերազանց է: Պատահական հրազնակ իրեն համար միջացներ են որպէսզի անիկան կարագրէ պարտէզներ ու ծոռեր, որոնց զեղեցկութիւնը կ'անցնի Փարափեցիին նշանաւոր նկարուգրութիւններէն:

Ու իր մարդերը նորէն, որսնք կը տարուին գիւցազնական զգեստաւորումէն, որսնք կը մհցցուին բայց չնա գողրիր մարդ մնալէ:

Ոչ մէկ թարգմանութիւն կը յաջողի այս ոճին զօրութիւնը փախաղըրել:

Պատմութեան կցուած է նարբազ մը, որ գիրտիստաբար զուրկ է միծ գեղեցկութիւններէ: Խաչին վրայ ներբողիան մը, տառաւածաբանական ունելիներով մշտապէս կառավարուած, կը յանդի ի վերջոյ

ոճի մարզանքի մը, յախուռն, ուռուցիկ ու անտառելի:

30. Ներբնջ ՍրբոՅ ԱՍՏՈՒԱԾԱԾՆԻՆ: Ազօթամատեանին շհշառվ գրուած գովասանական օրնաբանութիւն մըն է ուղղաւած Ա. Աստաւածամօր: Նոյն կշռաւար արձակը: Բայց քիչ տեղի մէջ գրագէտը հասուծ է իրական ասեղծութիւն: Հոն ուր կը կենաց մնկնելէ մարդկութեան խսրհուրդը և ուղղակի դիմանութեամբ կը խօսի, հոն փոխարերութիւնն ու պատկերը անմիջապէս կը պատասխաննեն: Ու այդ էին կենէն աւելին կը գրաւեն ներբազին: Յայտնի է թէ այս բխումը չէր կրնար հարազատ մնալ իր ամրող մասութուն մէջ: Բայց բռւական բան կարելի է զատել որ ինքնատիպ է ու անհուասորելի՝ դեղիցկութեամբ:

Աստաւածամօնին հանդէպ վանականի գերազգութած զգայնութիւն մը կը պակսի տանից: Իր միսիրէն աւելի իմացականութիւնն է որ երևան կը հանէ Աստաւածոյ մօրը բոլոր զանակները:

Ու երկինքն ու երկիրը, դաշտերն ու լեռները, աստղերն ու ծաղիկները իրարու կը խառնուին, կը հալածուին որպէսզի իրենց պատկերներէն փշուրներ տան բանասականութիւն: Ներքողը ունի հազարդականութիւն և զգածուած շհշանարկացին յաջող գործերէն է:

Նշանաւոր է նաև իր յիշատակագիրը:

40. «Ներբնջ ԱՌԱԿԵԼՈՅ» եի «ՑԱԿԱՐԱՅ ՄԵՐՆԱՅ ՀԱՅՐԱՊԵՏԻՆ»: Այս երկու ճառերն ալ նոյն երակէն բխոծ են, որպէս մասին ըսինք: Բայց այլես եղանակն է որ կը տիրէ:

Գրագէտը ըսելու իր ձեւը անպատճէ կերպով կը գործածէ ու կ'ընէ զեղսւն նախագասութիւններ, որպէս աստուածաբանութեամբ, մնկնողաբանութեամբ, երբին ալ ասեղծութով տոգորուած են:

Ասոնք ոչինչ կ'աւելցնեն Նարեկացիի արժանիքներուն:

50. ԳԱՆՉ: Երեք են թիւով: 10. Ի Գալուստ Հոգույն Մերոյ. 20. Ի Ար. Ելիոլիցի. 30. Ի Առլը Խաչն Ասուածքնեկալ:

Ասոնք արձակ քերթուածներ են, ու իբր այդ Նարեկացիին ամենէն յաջող արտադրութիւններէն:

Բանասատեղծը հսու հազարագէպ բախոր ունի նիւրի վրայ կեղրունակու: Ու այդ նիւթը վերջապէս Ազօթամատեանը գրաւող մեղքերուն թուումը չէ: Երեւակայութիւնը ազատ ասպարէզ ունի միջացներէն վաղելու: Պատմութիւն, մարդեր, աստուածութիւն անոր կուտան թերոգրանք նորանոր սրակումներ, խտացումներ, չաղափառյաւմներ արձակելու: Ամենէն քիչ նեղուած տեղն է այս գետինը ուր թոփ կուտայ զարմանահրաշ իր պատկերներու հեծելազօրքին:

Լիզուն կը հաւասարի նիւթին: Աւելի պարզ քան Ազօթամատեանինը, աւելի կայծկլտուն քան ճառերունը, մանաւանդ խտացած նիւթին շուրջը մնալ կրնուու պարտադրութեամբ մը, Գանձերուն մէջ Նարեկացիին ոճը կը հասնի իր գերազոյն շքեղութեան:

Հարկ չկայ քննելու անսնց խորքը:

60. ՏԱՂԵՐ: Բայց Նարեկացին պէտք է տեսնել մանաւանդ իր ատղերուն մէջ:

10. Ծննդեան

20. Յայտնութեան

30. Քառամանիցն

40. Ի Յարութիւնն Ղազարու

50. Յարութեան

60. Համբարձման

70. Գուլսահեան Հոգւոյն

80. Եկեղեցւոյ

90. Վարդապէտին:

Այս վերնագիրները տաղաւարներու տնուններ են նոյն տակն: Ու յայտնի է թէ ոնոնք եկեղեցական երգեցաղութեան մաս կազմոծ են տակնին: Զիմ գիտեր հիմա կ'երգուին թէ ոչ:

Ցաշկանիւնելիք:

10. Բանասեղծութիւն: Կրօնական նկարագիրով այդ քերթուածներուն խորը գոյութիւն ունի յաւիտենական հնարականութիւն մը, որ տեղ տեղ գիտուն, տեղ տեղ ժողովրդական թոյլ գնացքով մը կը լիցնէ բոլոր տեղերը: Քիչ են տարբեր պրանք գաւանական կամ բարեկացատական յաւեկնութիւններ կը մատնին: Բանաստեղծը ապահովաբար ոչինչ կ'աւգէ սորվեցնել անոնցմազլ: Միւս կողմէն անոնք աղասի են ճարտար ու խղճամբիտ ճաշակի մը յաղթահարող կնիքէն:

## ԹԵՇԵԽԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՄԻՈՒԹԵԱՆ ԿՈՉՈ ՄԵԾ ԵՂԵՌՆԻ ՑԻՍՆԱՄԵԱԿԻՆ ԱՐԻԹՈՎ

1965 թուժանին կը լրանոյ Մեծ Աղեռնի յիսնամեակը:

Մօ յիսուն տարի առաջ, բարեառու բուրենքու ձեռամբ, ամբողջ Արեւմտահայութիւնը աննիտուեցաւ իւ բաւաշարնեն եւ խովտողուեցաւ վայրագօքէն: Սպանդէն մազապուր նողովրած մասը դրան Սփիւռք, նովմանալուն ու ցիւռցան: Դարձաւ տարանկուած ծառ, օտարին գուրին ապաւինած, հայրենի հողին բարիքն եւ զարաւոր մաս կոյրի օնախներէն գրկուած:

Ամեն տարի, առանց դաւանական եւ կուսակցական խորութեան, պատշաճ ռուբով կը յազգուի մեր մելունիկու միլիոն նամատակներուն յիւսակը: Բայց անհրաժեշ է որ Ապրիլան Եղեռնի յիսնամեակը կատարուի նամազգային ռուբով, արժանավայել պատշաճութեամբ:

2<sup>o</sup>. Խորհրդապատշուրիւն: Տաղերը գըր-  
աւած են միշտ օրսւան խորհուրդին ի  
սպասու Անսնք բացատրող չըլլալնուն  
հետ, թելագրող են ու մութի Տողը կու-  
տայ, կ'աւելնայ տաղին երբին իբր հա-  
կագրութիւն, երբեմն իբր լրացուցիչ:  
Բայց երկու վիճակներու միջև լուսաւո-  
րող կարգաւորող տարրերը ջնջուած են:  
Ցատկող եղանակ, որ նոյնն է ժամանա-  
կակից խորհրդապատշութեան ալ մէջը,

3<sup>o</sup>. Երածականուրիւն: Յայտնի է թէ  
անսնք երգուելու համար զրաւած են: Այս  
է պատճառը որ բառական այնքան մի-  
ջացները կը շահագործաւին սատնաւորը  
երգող ընկելու համար: Այս մատանզաւ-  
թիւնը մենք արդէն կը ճանչնանք իբ-  
րածակէն: Բայց անոր ծայրայելութիւնն  
է որ կը ճանառատենք առանաւորին մէջ:

4<sup>o</sup>. Ալլորբանուրիւն: Խորհուրդին հա-  
մար ամբազջ կառուցում մը ու յիսոյ  
անոր լուծումը, բայց երբեք արձակու-  
նակ: Վկայ՝ սայլիկին պարագան:

5<sup>o</sup>. Պատշիւր: Ամէն կալուածէ: Բայց  
մասնաւորաբար մողովրդական կոլուտ-  
ծէն: Մաղեկներ ու հավեր, ծովեր ու եր-  
կինքներ, կարաւաններ ու որենիր: Եր-  
բին բռուխազ: Երբին գիւտու:

6<sup>o</sup>. Տաղաչափուրիւն: Ամէն չափով:  
Բայց նշանակութից է սա չափը

ես ձայն զառիւծուն տակմ՝  
Որ գոչէր ի քառաթեկին,  
Ի քառաթեկին գոչէր,  
Չայն տանէր ի սանդուրա-  
մեան...

Ասիկու Քուչակի չափն է գրիթէ:

7<sup>o</sup>. Լիզու: Նարեկացին հաս ունի եր-  
գեր ուր մազավրդական տարրեր կը դիտ-  
ուին: (Այս է պատճառը որ անիկա կը  
կոչուի շատերէ իբր անդրանիկիը մէր  
աշուղներուն): Միւս կողմէն ասդերու  
վրայ աշխատանքի պարտաւորութիւն մը  
զինքը բոլորովին անտարրեր կ'ընէ քի-  
րականութեան: Բայց բաներու ձայնու-  
կան առնվթերագրութիւն մը կը ճարէ  
այդ լիզուին համար քաղցր նստագոյնու-  
թիւն: Բայց փոխարեւութեանց անդի-  
մազրելի բիում մը ծաղիկներով կը բանի  
այդ առղերը: Բայց ընդհանուր բանա-  
տեղծութեան մը անսակէն հրազդոյրը կը  
ճարէ անոր բալու ծերպերէն ու խա-  
րիստներէն:

\* \*

Նարեկացիին կը վերագրուին նաև  
քանի մը անվաներ գործեր:  
(Վերջ՝ 5)

8. ՕՇԱԿԱՆ

Անհրաժեշտ է որ մեր ազգային անտառազելի ողբերգութեան յիսնամեակը անզամ մը եւս դառնայ խաղաքական գործունեութեան առիք, ցե լսյին արժանապատուութեան իրեն. դիր: Անհրաժեշտ է որ դառնայ արժարծուի մեր հողային դատը, հետապնդուի «Հայկական Հացը»: Հորեկ է որ իշխանութիւր ակումբ, միուրիւն, կազմակերպուրիւն, կուսակցութիւն, համայնք, — ամբողջ ժողովուրդը իր նիզերը լարե այս ուղղութեամբ:

Յիսուն տարի առաջ ահաւուր նախանիք մը կատարուեցաւ մեր կեանին մեջ, եւ Թուրքիա փայտական մեր պատվեական նողերը: Հորեկ է դառնայ մեր նողերու պատագրութեան անկործիքի զօտին Տէրը, բազին բոլոր զաները, տահագրգուել հասարակական կարծիքը, զարձի լծել համայնքային մասնալը, մեր գործունեութեան մասնութից գործնել միջազգային մուրքներն ու ժողովները, պահանջել արդարութիւն եւ հատուցում:

Միւս կողմէ, մեր գրագետներն ու արուեստագետները պարտին իրենց տաղանդն ու ժամանակը ի սպաս դնել ազգային մեր մեծարյա ողբերգութեան սեւեռամուն: Այլեւս ասենք է գրային եւ գեղարվեստական սեւլծագործութիւններով յաւերժացնելու Մեծ նղեռնի մեր զններուն յիշատուկը:

Տակաւին սպառչի կերպով չեն գրուած մեր մեծ հահատակութեան վեպը, դիւցագներգութիւնը կամ պատմութիւնը: Ենու մեր երաժշտութիւնը չէ արտարայտուած անու մասին, ու մեր հանդակագործութիւնն ու նկարչութիւնը չեն սեւեռած զայն:

Թեհեան Մատկուրային Միուրիւնը կը յառաջադրէ արժանավայիլ կերպով նեւէ Սեծ Ելեռնի յիսնամեակը, ի միջի այլոց բանալով մեցանիներու տարք մը՝ պատմութեան, վեպի, պատմուածքներու, բառերգութեան, պոեմայի եւ երաժշտութեան, որոնց բեման պէտք է ըլլոյ Ապրիլսան նղեռնը:

Մասնակցողները պարտին իրենց սեւլծագործութիւնները միուրեանս հասցնել մինչեւ 31 Դեկտեմբեր 1964:

Դասական կազմերու հնուրենէն եւ վճիռնեն ես՝ առաջին մեցանակի արժանացած գործերը պիտի սպագրուէին եւ պիտի բաննուին 1965 Ապրիլին: Հիսնամեակի բացումը պիտի կատարուի մեցանակաւոր բատերախային ներկայացնեմով: Ազգափակիչ հանդիխութիւնը տեղի պիտի ունենայ Պեյրութի մեծարյա սահներէն մեկուն մեջ, արտասահնեն եւ հայրենիքն հրայրուած անձնաւորութիւններու ներկայութեան, 1965 Ապրիլ 24-ին:

Բացի մեցանակի գումարէն, մեցանակաւոր գիրենու սպառուէն զայսած հասույթին 25 առ հարիւր պիտի յանկացուի հեղինակներուն: Նոյն համեմատութեամբ պիտի տուի նաև բատերախայի ներկայացնեմի հասույթէն:

Մեցանակները պիտի յատկացուին հետեւեալ ձեւով. —

	Ա. մեցանակ	Բ. մեցանակ
1. Պատմութիւն Մեծ նղեռնի	1500 Լ. Ա.	750 Լ. Ա.
2. Վեպ	1500	750
3. Թատերախաղ	1000	500
4. Երաժշտութիւն (համանուագ կամ օրարութիօ)	1000	500
5. Հինգ պատմուածքներ	500	250
6. Պոեմա	500	250
7. Ցոււեր	500	250

Մեցումներուն կրնան մասնակցիլ Արտասահնմանի եւ Հայրենիքի գրողներն ու արտեստագետները:

Ցաւելեալ տեղեկութեանց համար կը խնդրուի դիմել վարչութեան:

Վ.Ա.Ր.ԶՈՒ Թ.Ի.Ի.Ն.

Հասցե. —

Թէթէնուն Մշակութագիր, Միուրաթական

Գեղարվեստական Ակադեմիա

Նամակատուփ 4192

Պեյրութ, Արմանան

# ՆԱԽԱԳԱՅ ՏԻԱՐ Ա. ՄԱՆՈՒԿԵԱՆԻ ՃԱՌԸ

Հ. Բ. Բ. ՄԻՈՒԹԵԱՆ 50ՐԴ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎՐԴԻ

Դերև. Առաջնորդ Արքաղան Հայր,  
Ցարքելի ժողովականներ և բարեկամներ,  
Այսօր միասին համախմբուած ենք հոս,  
գումարելու համար Հ. Բ. Բ. Միութեան 50րդ  
Ընդհանուր ժողովը:

Կեզր. Վարչութիւնը Պատկառելի ժողովից  
պիտի ներկայացնէ մեր մեծ կազմակերպու-  
թեան 1962 տարեցքանի դարձունէութեան նիւ-  
թական և բարոյական համարատուութիւնը:

Ուրախ եմ որ բաւական մեծ թիւով փու-  
թացած էք ներկայ ըլլալու այս սրահին մէջ,  
իրեւ Ընդհանուր ժողովին մասնակցելու ի-  
րաւառութիւնը ունեցող անձնաւորութիւններ,  
տեսնելու և քննելու համար մեր Միութեան  
տարուան մը կեանքին պատկերը իր ամէն  
կողմերով:

Զեղի հետ հոս ներկայ կը նկատեմ նաև  
արտասահմանի և Ամերիկայի մեր բազմաթիւ  
այն անդամները որոնք, ըստ կանոնագրի, ի-  
րաւունք ունին այս ժողովին մասնակցելու, և  
որոնց մեծագոյն մասը իրենց ձայները տուած  
են ձեզի: Բացակայ մեր բարեկամներուն և  
ձեզի խորին շնորհակալութիւններու կը յայտ-  
նեմ, Ընդհանուր ժողովին նշանակութիւնն ու  
գերը և էշունելու գնահատելու այսնախանձա-  
խնդրութեան համար և բարի գալուստ կը  
մազթեմ ձեզի:

Անցեալ և նախորդ տարուան Ընդհանուր  
ժողովի բացման ծառերուս մէջ, երկարօրէն  
բացատրած և թուանշաններով ցոյց տուած էի  
անհայընթաց այն վերելքը զոր Հ. Բ. Բ. Միու-  
թիւնը ունեցաւ՝ 23 տարի առաջ իր զեկավա-  
րութիւնը Ամերիկա ժողոազիւելէն ի վեր:  
Յայտնած էի թէ անոր մնայուն զբամագլուխ-  
ները և տարեկան եկամուտները աւելի քան  
եռապատկուած էին երկրորդ համաշխարհային  
պատերազմէն առաջուան շրջանին բազդատ-  
մամբ, իսկ անոր ազգապահպահման ձեռնարկ-  
ները մեծ ծաւալ ստացած էին և հսկայա-  
կան գումարներ կը յատկացուէին անոնց:

Ճշգած էի նաև թէ Ամերիկայի մեր կազ-  
մակերպութիւնները ո՞րքան զօրաւոր լծակ մը  
եղած էին այս վերելքին համար Արքարի,  
Միութեան անդամակցութեան մօտաւորապէս  
կէսը Ամերիկայի մէջ կը գտնուի և անոր կո-  
ռովի գործունէութեան, նույիրումին ու զոհա-  
բերութեան պերճախօս ապացոյցները մէջ տեղին  
են: Մեր հասոյթներուն մեծ ազոյն մասը Ամե-  
րիկայի մէջ կը գոյանայ և գոնէ վերջին տասը

տարիներուն մեր ստացած կտակներն ու նուի-  
րատուութիւնները ամբողջապէս կը պարտինք  
Ամերիկան բարեկարներու:

Քիչ վերջ, Պատկառելի ժողովդ պիտի լսէ  
մեր նիւթական համարատուութիւնը որ պիտի  
ներկայացուի մեր հաշուական Տեղեկագրով,  
և մեր բարոյական համարատուութիւնը՝ Միու-  
թեան կազմակերպական կեանքին, գործու-  
նեութեան ու ձեռնարկներուն մասին, որ  
պատկերացուած է մեր Ընդհանուր Տեղե-  
կագրին մէջ:

Այս երկու վաւերագրերուն վրայ հիմնը-  
ւելով, կարեսը կը նկատեմ մեր ուշագրու-  
թեան յանձնել քանի մը ամփոփ իրողութիւն-  
ներ, որպէսովի մեր սիրելի Միութեան բար-  
գաւաճ վիճակին ու տեսական յառաջնազա-  
քին մասին ըրած յայտարարութիւններս ոգե-  
ւորութիւն ստեղծելու սահմանուած Ընդհա-  
նուր խօսքեր չնկատուին:

Մեր քննութեան առարկան է 1962 տարե-  
շրջանը և բազմատութեան եզր կ'առնեմ մի-  
այն նախորդ տարին, 1961 ը:

1962 ին, մեր մեայուն երեք դրամագլուխ-  
ներուն գումարն էր 10,308,501 տոլար, նա-  
խորդ տարին այդ գումարն էր 9,887,945, որ  
կը նշանակէ թէ 420,556 տոլարի յաւելում մը  
ունեցած ենք: Այս գրամագլուխներուն մէջ  
չեմ հաշուած արտակարգ Հիմնադրամները՝  
նոկի Յորելեանի, ներգաղթի և կարօտելոց,  
որոնք հետզհետէ իրենց նոպատակներուն կը  
գործածուին: Չեմ հաշուած նաև մեր պատ-  
րաստ այն գրամները զորս իրենց որոշ նպա-  
տակներուն պիտի յատկացնենք երբ պարա-  
գաները թոյլատարեն: Այս վերջինները և ար-  
տակարգ Հիմնադրամներն ալ եթէ նկատի  
առնեմ, 1962 ի վերջը Հ. Բ. Բ. Միութեան Ընդ-  
հանուր հարստութիւնն էր 11,329,735 տո-  
լար, իսկ արժեթուղթներու սակարանի գինով՝  
15,000,000 տոլար:

Ամէն տարի, միջին հաշուած 200,000 տո-  
լար կտակ և նուիթատուութիւն կը ստանանք: 1962 ին, այդ գումարը եղած է աւելի քան  
330,000 տոլար, գրեթէ ամբողջութեամբ Ամե-  
րիկայի մէջ գոյացած, ինչպէս վերը բացա-  
տրեցի և ինչպէս պիտի տեսնելք մեր Ընդհա-  
նուր Տեղեկագրէն:

Այս առատածեռնութեանց կազմակցու-  
թեամբ ուրախալի պարագան այն է որ, իրենց  
վաստակէն կամ տարիներու խնայողութենէն  
ազգին բաժին մը հանելու ազնուական գա-

ցումը ռանեցող հայրենակիցներ Բարեգործականը միշտ միշտ կը նկատեն ապահովագոյն Հաստատութիւնը՝ որ իրենց կամքը կը դորժադրէ անթերի կերպով:

Հոս անմիջապէս աւելցնեմ թէ Բարեգործականը միայն կտակներու և նույիբատուութեանց չնորհիւ այսինքն իր զբամագլուխներուն եկամուտներով չի դորձեր, ինչպէս կը կարծեն ոմանք, այլ ընդարձակ մեքենականութեամբ աշխոյժ կազմակերպութիւնն ըն է ան, որ տեսկանօրէն կը հետամտի իր հասոյթի ալյրիւնները հօսուն պահել և առատացնել զանոնք, անդամագնարներով, ընկերական ձեռնարկներով և բազմազիսի ուրիշ միջոցներով:

Որովհետեւ այդ կերպով միայն կրնայ երաշխաւորել յիսունութ տարի առաջ իր նպատակադրած վեճմ գաղափարականին յարատե շարունակութիւնը, միշտ աւելի՛ ծաւալուն տարողութեամբ: Ըսել կ'ուզեմ, զբաղէս ծառայել աղգին այն հատուածին, որ այսօր ցրուած է տարաշխարհի ամէն կողմերը:

Դարձեալ կ'առնեմ թուանշան մը, ցոյց տալու համար թէ ի՞նչ համեմատութիւններով արդիւնաւորուած է Հ. Բ. Բ. Միութեան այս առաքելութիւնը:

19/2ին Միութեան ազգագույնականման նպատակներուն ծախսուած է 731,857 տոլար: Այս գումարին 619,000 տոլարը տրամադրուած է կըթական և մակութային նպատակներու համար, իսկ 112,000 տոլարը՝ խնամատարական ձեռնարկներու, այսինքն ամսելու համար ցաւերն ու կարուտութիւնները մեր այն տարաբախուազգակիցներուն, որոնք իրենց թշուառութեան գարմանը Բարեգործականէն կ'ակնկալին միշտ:

Մեր կըթական ընդարձակածաւալ գործին մասին կարելի է ժամերով խօսիլ: Այդ փորձութենէն կը զգուշանամ, նկատելով մանաւանդ որ քիչ վերջ մեր Ընդհանուր Տեղեկագրին մէջ անոր գլխաւոր երեսները պիտի ներկայացնեն ձեզի:

Ըսեմ սակայն թէ, Մեր Եղեռնէն վերջ մեր ժողովուրդին մտաւոր կեանքի վերականգնումին, վերածակալումին ու բարձրացման մէջ, վճական դեր մը կատարեց Հ. Բ. Բ. Միութիւնը, և կը շարունակէ կատարել՝ տարուէ տարի աւելի ուժգին թափով, կըթուած, իմացական լուրջ պատրաստութեան տէր ու նաև մանագիտական կարողութիւններով օժտուած նոր սերունդ մը հասցնելով գաղթաշխարհի մեր հայաշատ կեդրուններուն մէջ:

Իր գպրոցներուն հետ, Բարեգործականը աղգին մեծ զանգուածներուն քով է ամէն տեղ՝ նաև իր զարմանատուններով, նպաստի ձեռնարկներով, իր Երիտասարդական կազմակերպութիւններով, անոնց արդիական մարդարաններով ու իր հոյակապ հանդիսաբահններով, և այլն:

Հ. Բ. Բ. Միութեան հսկայ գործը մեր աղային կեանքին խառնուած է ամենուրեք, և անոր փայլուն ու պատուարեր մէկ արտայայտութիւնը կը կաղմէ: Բարեգործականի անունը ո՛չ թէ միայն շատ ժաղավրդական՝ այլ նուիրական բառ մըն է ամէն կողմէ Ան ո՛չ թէ միայն սիրոյ և գուրգուրանքի առարկայ է մեր գաղութիւններուն մէջ, այլև յարգանք կը ներշնչէ այդ գաղութիւններու կառավարութեանց, որոնք կը գնահատեն հայուն պարկեցած աղբարար ոգին, մեր ազգային նկարագրին հիմնական դիմերը:

Այս ամէնը, ձեզմէ շատերու պէս, ես ալ հեռուէն գիտէի և անշուշտ ուրախ էի որ Հ. Բ. Բ. Միութեան ձեռնարկները կը ժաղկին ու կ'արդիւնաւորուին: Եւ սակայն բոլորովին տարրեր բան է հզգեպարար իրականութեանց մասին կարդալ կամ լսել, ու տարրեր՝ զանոնք անձամբ տեսնել ու ապրիլ անսոնց մտերմութեան մէջ: Կրնաք շատ նկարագրականներ կարդացած, սքանչելի լուսանկարներ դիտած լուլաւ Ակրոպոլիսի կամ Այս Սօֆիայի վերաբերեալ, բայց անսոնց պակուցիչ վեհութեան սարսուը այն տեսն միայն կը զդաք՝ երբ զանոնք կը տեսնէք:

Ամէն համեմատութիւն պահելով, նման տպաւորութիւն մը ունեցայ ես ալ, երբ Հ. Բ. Բ. Միութեան գործերուն գէմ յանդիման դուռուցայ:

Խչոքս հաւանաբար ամէնք ալ գիտէք, անցեալ Հոկտեմբերին աւելի քան ամիս մը երկար ըրջապտոյտ մը կատարեցի Մերձաւոր Արևելքի մէջ: Գացի Պէտրոսի, Երուսաղէմ, Թէկրան, Գահիրէ, Կիոպրոս և Աթէնքրէ Չեմ ուղեր ձանբանալ այդ այցելութիւններոււ յարուցած անօրինակ շարօւնութիւններին վրայ, որ երկարօրէն նկարագրուեցաւ թերթերու մէջ Ամէն տեղ Միութեան ժողովականներու, հաւատաւոր անդամներու, յարանուանութեանց ներկայացուցիչներու և ժողովրդական բազմութեանց կողմէ խանդավառ դիմաւորման, ամէն տեղ յաջորդական ընդունելութիւններ, հացիկրոյթներ, հանգէններու Մեծարանքի այս սիրագեղ արտայայտութիւնները, որոնց առարկայ կ'ըլլար Բարեգործականի նախագահը, իր Ցիկնոջ ու իրեն ընկերացող կեղու վարչութեան անդամներուն հետ, կ'ուզգալէին բնականաբար իրենց քուն նշանակէտին, այսինքն Բարեգործականին, և ես զանոնք զգածուած սրտավ կ'ընդունէի իրը այդ: Նախագահին անձը չօշափելի խորհրդանշանը կը նկատէին մեր մեծ Միութեան, որ իրենց հետ անմիջական շփման մէջ էր ու զիրենք կ'ոգիորէր: Եւ իսկապէս ալ, սիրոյ ընդհանուր, անօրինակ խանդավառութիւններ՝ Բարեգործականի վեճմ զանգտակառութեան առելի նուիրումով տքնումի վերանորոգուած տրամադրութիւններ ստեղծեց արտասահման:

մեր զործերը վարող ժողովականներուն հիմութեան շարքերուն մէջ:

Արարողական կամ պատուասիրական այս ցոյցները, սակայն, իմ շարժումներուս լուսանցքը կը կազմէին միայն Այցելութիւններուս նպատակներէն մէկն էր անձամբ տեսնել մեր մեծածախս ձեռնարկներուն վիճակը, և երկրորդն էր գումարումը այն ժողովին որուն մասին պիտի խօսիմ քիչ վերջ:

Օրերով, առանց գաղարի նախ պուրտեցայ Պէյրութի մէջ, տեսայ մեր ըոլոր վարժարանները, որոնց գեղեցիկ չէնքերն ու արդիական կահ ու կազմաները հոգարտութեամբ լիցուցին դիս: արձակուրդի եղանակ էր և զպրոցական աշխատութեանց չկրցայ ներկայ ըլլալ: տեսայ նաև ուրիշ կարեոր կրթական յարկեր, այցելեցի մեր գարմանատունը, մեր Երիտասարդական կազմակերպութեան մարզարանը, Ակումբը, Միութեան հոյակապ հանդիսարանը, այցելեցի Զահէ, տեսայ իր գործոցը, Միութեան կառուցած Մանկապարտէզն ու Սրահը, և կրնամ բարձրաձայն յայտարարել թէ Բարեգործականը կենսական զեր մը կը կատարէ Լիբանանայ կեանքին մէջ:

Ժամանակացոյց թոյլ չտուաւ որ Սուրբա անցնիմ, իմ տեղու հոն գնաց կեղր: Վարչութեան Ատենագովիր Տիկ: Մ. Յոյսէփիան և իր գոհունակութիւնը նոյնքան մեծ է այդ Քաղութին մէջ ևս մեր ունեցած սքանչելի դպրոցներուն, պատկանակի չէնքով մը օժտուած դարձանատան, Միութեան գեղեցիկ հանդիսարանին համար հնաւ Սուրբոյ մէջ ևս մեր ձեռնարկները շատ ընդարձակ են և հայ դադութին համար իրական օրինակին մը:

Անցայ Թէհրան, ուր շատ նուիրեալ Մասնաժողով մը և Տիկնանց Սժանդակ Մարմին մը ունինք: Կը պահնեն շուրջ 500 աշակերտներով զոյգ նուպար Դպրոցները, Մանչերու և Աղջկանց, որոնց համար ծախսում մօտ 23,000 տուարին երեք քառորդը իրենց չանքերով և զոհութիւններով կը դոյացնեն: Մատ առենին Թէհրանի մէջ ալ դպրոցական մեր ուրիշական չէնքը պիտի ունենանք շնորհիւ Գ: Կիւլոկինեան Հիմնարկութեան թանկագին աշակեցութեան:

Քացի նզիպոսոս, ուր շատ աննպաստ պայմաններու սակ, մեր կեղր: Յանձնաժողովով, անգամներուն միւն ալ նուպար, կարելի ամէն ջանք կը թափէ Միութեան տեղուոյն կալուածները անվտանգ պահելու և չանաբեր եղանակով մատակարարելու համար: Միութեան տեղուոյն երիտասարդութիւնը հոս ալ ունի փառաւոր Մարզարան մը և Ակումբ մը, ինչպէս ունի նաև Աղեքասանզըրիոյ Երիտ: Կազմակերպութիւնը:

Անցայ Կիպրոս: շատ լսած էր Մելգոնեան Հաստատութեան մասին, անոր խիստ հակիրծպատկերացուն իսկ քանի մը էջերու կը կա-

րուի: Մանօթ էք Ամերիկեան համալսարաններու հեմփիլուներուն: արդ ըսեմ թէ Մելգոնեան Հաստատութիւնը իր բազմաթիւ չէնքերով, խաղավայրերով, պուրակներով և ամէն կարգի յարմարութիւններով կրնայ մըցիլ անսոնց հետեւ հիացում միայն ունեցայ անմահ բարերարներ Մելգոնեան եղբայրներու այս հոյակապ ձեռակերտին հանդէպ:

Վերջին հանգրուանս եղաւ Աթէնք: Ցարեական 30,000 տոլարի մօտ գումար մը կը ծախսնքն թունաստանի հայ գաղութին կարիքներուն համար, զոր ձեռնհասօրէն կը մատակարարէ Միութեան Աթէնքի Կեդրոնական Մասնաժողովը: Անոր անգամները նուիրուումով փարած են իրենց պարտականութեան: Մեր զըպրոցը հոս գեղեցիկ վարձու չէնքու մը մէջ կը գոնուի, բայց արգէն հետամուտ ենք մեր սեփական չէնքը ունենալու, որուն պիտի յատկացուի աթենահայ Յարերար հանգուցեալ Արթաքի Գալֆաքեանի նուիրատուութեան գումարը:

Հոս կը վերջանայ այցելութիւններու ուրուագծումը: Ըսի թէ Միութեան նախագահին ըրջապայութը մեծ խանդավառութեան առիթեղաւ, ու ես ալ խանդավառութեցայ մեր ձեռնարկներուն փայլուն վիճակով: Պարտաւորուեցայ սակայն մեր տեղական վարիչներուն ուշադրութեան յանձնել թէ, Ամերիկայի մեր կազմակերպութիւններուն նման, իրենք ալ չանալու են Միութեան հասոյթներուն իրենց բաժինը բերելու: Այս կէտը մասնաւորաբար չէնքու լիբանանի մէջ, որ մեր զաղութեան ամենէն բարեկեցիկը կը համարուի: Ուրախ եմ որ հոս ալ զոհաբերութեան ոգին սկսած է իր գերը կատարել: Քանի մը տարի առաջ ունեցանք Միութեան լիբանանի Ծըդ-Յանձնաժողովի յարգելի Ատենապետ Տիար Երուանդ Տէմիրճեանի նուիրատուութիւնը, որուն գումարը կը կնապատկուեցաւ նիւեսթի Տիկնանց Յանձնախումբին և Տիթրութի Տիկնանց օժանդակին հանգանակած դրամով և կառուցացացաւ և: Տէմիրճեան նախակրթարանի հիմնանց Մանկապարտէզի գեղեցիկ չէնքը:

Անցեալ տարի շինուեցաւ Լիսոն նազարեան սքանչելի դպրոցը, ողբացեալ բարերարին հարազաներուն ծախսով, Հ. Բ. Բ. Միութեան մէկ հազին վրայ, որուն կառուցան և կահաւորման համար անոնք տրամադրեցին աւելի քան 183,000 լիր: սոկի, կամ Ը1,000 տոլար: Կակնակալենք որ այս բարի օրինակները վարկիչ ըլլան և մանաւանդ անհրաժեշտ կը նկատենք որ նոյն ըրջանակին տեղական հասոյթները, որոնք համեստ գումար մը կը ներկայացնեն, գոնէ եռապատկուին:

Ուրախ եմ որ մեր տեղական Մարմինները ամէնքն ալ կը զգան թէ աւելի լաւ ծրագրուած ու կազմակերպուած աշխատանքով կարելի է նոր թափ մը տալ զանազան ըրջան-

ներու մեր Միութեան գործերուն, մասնաւուրապէս անդամացրական արշաւներով ու հասութաբեր ձեռնարկներով, և ես յօւսալից կը սպասեմ այս նոր շարժումնեւ:

Քիչ առաջ ըստի թէ այցելութեանս երկրորդ նողատակն էր ժողովի մը գումարումը:

Այզ ժողովը, Հ. Բ. Ը. Միութեան Միջ-Երշանականին Պատգամատորական Խորհրդական Ժողով անունին առաջ տեղի ունեցաւ Պէյրութի մէջ, 193ի Հոկտեմբեր 11, 12 և 13ին, երկար նիստերավ:

Անոր ներկայ եղան կեդր, Վարչութեան 5 անդամներ և 15 երկիրներու մէջ բարեգործականի կազմակերպաթեանց 30 պատգամաւորներ:

Օրակարգի նիւթերը կ'ընդգրկէին Միութեան կազմակերպական վիճակին, ներկայ գործունեւթեան, յառաջիկայ ծրագրերուն, անոր կենսունակ պահպանութին ու զօրացման վերաբերեալ հարցեր: Այս բոլորին մասին տեղի ունեցան կարծիքներու օգտակար փոխանակութիւններ և բնականաբար յայտնուեցան նաև բազմաթիւ բազմանքներ՝ դանական վայրերու պատգամաւորներու կողմէ, իրենց տեղական կարիքներուն կազմակցութեամբ:

Յայտնուած մտածումները, տեսակէտները և կատարուած թելազրութիւնները պիտի յանձնուին կեդր, Վարչութեան քննութեան ու նկատառութեան:

Պատգամատրական ժողովը իր խորհրդակցութեանց մեծագոյն մասը յատկացուց Բարեգործականի աւանդական ամրապնդ կառուցուածքը, անոր միասնականութիւնը վտանգելու բնոյթը ունեցող այն շարժումնեւն որ ծայր տուաւ Փարիզի նախկին ժողովականներուն կողմէ, և որ, ինչպէս ծանօթ է, դատի առարկայ է տարիէ մը ի վեր:

Հ. Բ. Ը. Միութեան ՀՅ տարուան կեանքին մէջ նոյնիսկ թեքիւ նախրնթաց մը չունեցող այս անհունորէն տխուր երկոյթը՝ հասկնալի է թէ խոր վրդովումով լեցուցած էր Բարեգործականի համաշխարհային ներկայացուցութիւնը կազմող պատգամատրական այդ մարմնը:

Անոնք լաւատեղեակէին տագնասին պատմական փուլերուն, մեր լուսաբանութիւնները պարունակող գրքոյկէն, և երբ իմ զուսազ ու անկից քացատրութիւններէս անդամ մը ևս իմացան այն բոլոր համբերատար ջանքերը զորս կեդր, Վարչութիւնն ու նախագահը կատարեցին մոլորեալները կարգի բերելու համար, բացարձակապէս անհանգութելի գտան ափ մը մարդոց անիմութիւնը՝ Բարեգործականի հակատագրին հետ խաղալու:

Պատգամատրական ժողովը արդար զայրոյթով լեցուեցաւ մասնաւոնդ, երբ նկատի առաւ թէ Միութեան Փարիզի օրկանը, Եինարք, պարսաւաթերթի մը վերած ուուծ է, ամենահա-

սարակ տեսակէն, և տարիէ մը ի վեր չարախոսութիւններով կ'ըստարտութիւններով և լուտանքներով գունիկ յարձակութիւնը կը գործ Բարեգործականի վերին Մարմինին գէմ Արդւեզուն գործածող անձը կամ անձերը իրենց հոգեկան պատկերն է որ ցոյց կու տան և վողագականներուն համար գտնուար չէր տեսնել բուն ինքնութիւնը այն մարդոց, որոնք Բարեգործականի շահերուն պաշտպանի զեր մը տուած են իրենք իրենց:

Հուսկ յետոյ, Միջ-Երշանակային Պատգամատրական ժողովը քուէարկեց հետեւել երկու բանաձեհեր:

#### Ա. Բանաձեհ

Ժողովը խելէ յետոյ իր յարգելի անդամներուն կողմէ յայտնուած յատկ կարծիքներ,

Ա. Եր անձեւապան վատանութիւնն ու երախաղիսութիւնը կը յայտնէ Հ. Բ. Ը. Միութեան Կեդրուական Վաշչական Պատկանէի ժողովին՝ որ աւելի բան խոնարիսե ամենամեծ հաւատով, նույնամով ու ձեռնախութեամբ կը վարէ Բարեգործականի ազգանուշ:

Բ. Եր խոր յարգանքը և անսակարկ վատանութիւնը կը յայտնէ Հ. Բ. Ը. Միութեան նախագահ Տիար Ալեքսանդրուկանին, որ տար ասիննեւ ի վեր զմայելի անձնութեամբ, որ աւելի նույնամութեամբ եւ ի զին բարոյական քէ Ծիրական մէ զօնողութիւններու, կը զեկավաէ զզզային մեր մէ Միութեան զուժերը, անշելուէն հետեւիով մեր մէծանուն հիմնադիր Պօլս նուպար Փաւայի զգած ուղիին:

Գ. Ժողովը ուրախութեամբ կը նետ ու կը նասաւէ Հ. Բ. Ը. Միութեան Կեդրուական Վաշչական մինչեւ օրս կատարած աշխատանքն ու առած բայլեր՝ ի ան Միութեան միտսանականութեան եւ օրինական զյախաւման:

#### Բ. Բանաձեհ

Միտ կողմէ, ժողովը խելէ յետոյ իր անդամներուն կարծիքներ Փարիզի կողմէ բացուած դաշին,

Ա. Բացաձակապէս կը դատապարէ եւրապայի նախկին Կեդրուական Յանձնամուղին մի բանի անդամներուն կողմէ Լոզանի դատարանին առջեւ Հ. Բ. Ը. Պ. Պատկանէի Կեդրուական Վաշչական մէտ դատ բանալու տարերը:

Բ. Խորոնկ ցաւով կը դատապարէ անվայի եւ Վակիսիէկիչ պայմար զանազան հրատարակութիւններով, մասնաւորար Շինարարի մէջ, Պատկանէի Կեդրուական Վաշչական մասնաւորար անուածանիր նախագահին դէմ, նոյն Յանձնամուղին կողմէ:

Գ. Նոյնպէս խորոնկ կը դատապարէ նոյն անհանձու ինքնիմին Հ. Բ. Ը. Մ. կ գերազոյն եւ օրինաւոր մարդին նախակելու անհերեց տարերը:

Երկու հոգի միայն, Փարիզի և Ժնևի պատգամատրական ձեռնորոշ մասացին առա-

չին բանաձեկ քուէարկումին և հակառակ արտայայտուեցան երկրորդին: Բոլոր միւս ժողովականները զանոնք քուէարկեցին միաձայնութեամբ և ծափահարութեամբ:

Այս բանաձեկը խօսուն ապացոյցն են այն անմիերապահ գտահաւթեան զոր Բարեկործականի համաշխարհային անդամակցութիւնը ունի կեզր: Վարչութեան հանդեպ Միանցամայն, անոնք նոյնքան անվերապահ դատապարտութիւն են Միութեան միաձոյլ կառուցութեամբ զեմ քանի մը մարդոց առած անխորհուրդ քայլերուն:

Նոյն վատահութիւնն ու դատապարտութիւնը Պատկ: Ընդհ: Ժողովը յայտնած էր արդին անցեալ տարի: Միենոյն ձեռով բանաձեկը քուէարկուեցան նաև Ամերիկայի մեր ընդհանուրուն 1933ի Պատգամաւորական ժողովին մէջ, ինչպէս նաև Միութեան զանցան մասնաճիշերուն և կազմակերպութեանց կողմէ:

Ահա ասիկ գիրքը Հ. Յ. Միութեան մարդիներուն և հայ ժողովուրդին:

Գատավարութեան ելքին մասին ո՞չ մէկ երկիւղ ունինք և Բարեկործականը, աղջին այս նախախնամական պարզեր, պիտի պահենք մէկ, անբաժանելի, հզօր և միշտ աւելի շքզ: Պատկառելի:

Այս գատավարիմ երկու խօսք ըստ նաև ամբողջ զաղութանայութիւնը շահագրգոռող այս օրերու բարեկապ եղելութեան մասին:

Եկը յայտնեցի թէ ընծագուայտիս ընթացքին նրուսազէմ ալ այցելեցի: Քրիստոնէութեան մայր սուտանէն կրած ներզօր տպաւութիւններուն չեմ անդրադառնար. Սուրբ Քաջարին պայծառ երկինքն ու մինուրուր անօրինակ խազաղութեան զգացումով մը կը համակին սիստաւորը, անոր անհամար տաճարները. մեր հաւատքին պատմութեան մեծ գրութաներուն թատր եղաղ Սրբավայրերը յուղումնալից խոկումներու կը մղեն զայն, երբ առաջին անդամ է որ սուրբ կը զնէ այդ նուիրական հողին վրայ: Չեմ անդրադառնար նաև Միունի բարձունքին տիրապետող լայնապահ, պատկառազգու Հայ նրուսազէմին, մեր Պատրիարքարանին, իր եկեղեցիներուն, գլուխութիւններուն և այլ հաստատութեանց, ուրոնցմով կրնայ իրաւամբ ինքնքինքն հապալ:

Ամենապատիւ Տէր Եղիշէ Ա. Պատրիարքը, իմաստուն զեկավար և անխոնչ աշխատող, և իր նույրեալ Միաբանութիւնը սքանչելի գործ մը կը կատարեն հոն հոգեւորական և կրթական գետնի վրայ: Միւս կողմէն, չնորսիւ միշտ զգային Որբատեղիներու մէջ ուրիշ երկու մեծ եկեղեցիներու համահաւասար մեր զարաւոր իրաւանքներուն, սրոնց անվեհներ պահակը եղած է միշտ մեր Պատրիարքարանը, հայ անունը պանձալի կը հանդիսացնեն անոնք ուրիշ ժողովուրդներու առջիւ Ամենուս պարտականութիւնն է նրանազէմի մեր վանքին յարգը գիտնալ և օգտակար ըլլալ անոր:

Կուղեծ միայն խոր գոհունակութիւնն յայտնել որ նրանազէմ մէզի համար ևս սիրոյ և եղբայրութեան սրտայոյզ տեսարանի մը վայրը եղաւ: Հասկցաք թէ կ'ակնարկեմ Հայ եկեղեցւոյ ձոցին մէջ ստեղծուած պաղութեան, կ'էտ ոչ պառակտումին, սրուն վերջ տրուեցաւ, ինչպէս ժանօթ է, Ամենայն Հայոց Հայրապետին և Անձի Տանն կիլիկիոյ Կաթողիկոսին ուրախալի տեսակցութեամբ, ողջագուրբումով և մտերմիկ, երկար ու լուրջ խորհրդակցութիւններուց Եուը ութը տարիէ ի վեր շարունակուող ցաւալի կացութիւն մը, որ Հայ համայնքներու մէջ կիրքեր բանկցուցած էր, քէն ու սիրամանած և անզիրքանալի բանակուներու, պայքարներու պատճառ եղած, անմռանալի հանգիպումով մը և սրտագին համբույրուն մէջ վերջ գտաւ այսպէս:

Երկու վեհափառ կաթողիկոսները, պատմութեան առջիւ իրենց պատախանատուութեան խոր գիտակցութեամբ, անցեալ սաքանի մը տարիներու անախորժութիւնները վեհանձնորէն մոռցան և վերահաստատեցին Հայաստանեայց եկեղեցւոյ միասնականութիւնը: Միեր ժողովուրդին կը մնայ իր Հայրապետներուն հանգիստաւոր յայտարարութեանց կամ ուխտին իրազործումին գօրավիզ ըլլալ և այդ միասնականութեան պատկերը ամբիծ և անվիթար պահել իր ամբողջականութեան և չքեղութեան մէջ, այնպէս՝ ինչպէս որ մեղի փոխանցուած է մեր նախնիքներէն:

Հոս կը վերջացնեմ խօսքս, և ձեզ կրկին ողջունելով, սիրելի բարեկամներ, բացուած կը յայտարարէմ Հայկական Բարեգործական Ընդհանուր Միութեան Էֆրդ Ընդհանուր Ժողովը:

Նի եօր, 14 Գեկտեմբեր 1963



## ԶԵԿՈՅՑ

## Հ. Բ. Ը. ՄԻԱՅԹԻՒՆ

## ՀԱՅԿԱԿԱՆ ՈՒՍՄԱՆՑ ԴԱՍԸՆԹԱՁՔ ՊԵՅՉՐՈՒԹԻՒՆ ՄԵՋ

Խոր գոհունակութեամբ կը ծանուցանենք թէ Հ. Բ. Ը. Միայթիւն կրթական կարեսը մէջ ձրագիրը իրադարձումի ճամբուն մէջ մտած է վերջերու

Գէյրութիւն մէջ, 1964-Շ դպրոցական տարեշրջանին պիտի բացուի Հայկական Առաջանց Դասընթացք մը, նպատակ ունենալով մեր լեզուին, պատմութեան և մշակութային թանկագիր ժառանգութեանց հանգամանորեն՝ կարելի խորութեամբ հմտացնել երկու սեռէ հայ ուսանողներ։ Կը յուսանք այս կերպով ազգային գառափարակութեան զանազան ճիշդերու համար պարուասել ձեռնհաս, որակեալ զասախօսներ, որոնց պակասը օրըստոք աւելի զգալի կը դառնայ ու նաև օժտուած երիտասարդներէ գրչի մշակները մեր մտաւորական անդաստանին համար։

Այս կենսական ձեռնարկին վեհանձն մեկենասն է Հ. Բ. Ը. Միայթիւն Բարեկար Անդամ Տիար Երուանդ Հիւսիսեան, որուն առատասիրտ նորիցատուութիւնները Բարեգործականի դպրոցաշինութեան արշաւին, անոր նպաստընկալ վարժարաններուն, իջմիածնի շինարարական ծրագիրներուն և վերջին անդամ Երուասպէմի Ա. Յարութիւն Տաճարին նորոգութեան համար կատարուած հանգանակութեան, իրենց արժանի արձագանգը գտած են, անցեալին և ներկայիս, հայ մամուլին մէջ և լայնօրէն ծանօթ են մեր հասարակութեան։

Հայագիտական ուսմանց ձրագիրը ատենէ մը ի վեր մշակած էր Միայթիւն Արքանանի Պատու Երշանային Յանձնաժողովին կողքին գործող կրթական Յանձնախումբը, Միայթիւն վարժարաններուն վերահսկողութեան իր աշխատանքներուն ընթացքին նման դասընթացք մը անհրաժեշտութիւնը զգացած ըլլալով զօրեղապէս։

Անցեալ աշնան երբ Տիար Հիւսիսեան Մերձաւոր Արեելք կը գտնուէր և անձամբ տեսնելով Միայթիւն կրթական ձաւալուն ու բազմարդին դորձ՝ հրճուանիքով և խանդավառութեամբ լցցուած էր, տեղեկացաւ այդ գործին նոր թափ մը տալու սահմանուած ձրագրին և ազուրուն յանձն առաւ անոր ծախքերը հոգաւ։

Առաջադրուած զասընթացքը պիտի կոչուի Հ. Բ. Ը. Միայթիւն Երուանդ Հիւսիսեան Հիմնարկ Հայագիտական Ասմանց։

Այս նպատակին համար յարկ մը պիտի կառուցուի Միայթիւն Յայտակիմեան-Մանուկեան Վարժարանին վրայ, որուն շինութեան, կահաւորման և այդ ծախքերուն համար Տիար Հիւսիսեան արդին կեզր, վարչութեան փոխանցած է 12,000 տուուր։

Դասընթացքը առ այժմ պիտի ունենայ երեք տարուան չընան մը, և Տիար Հիւսիսեան անձն առած է վճարել այդ երեք տարիներու ծախքերը՝ 15,000 տուար։

Դասերը տեղի պիտի ունենան երեկոները, ի գիրութիւն ուսանողներու։

Ուսումնական ձրագրին մէջ նախատեսուած առարկաներն են. Գրաբար լեզու, Հայոց Հին և Նոր Գրականութեան Պատմութիւն, Հայ ժողովուրդի Պատմութիւն, Աշխարհագրութիւն Պատմութիւն, Հայ Արուեստներու Պատմութիւն, ևն., թուելու համար միայն գլխաւոր նիւթերը։

Երբ դասընթացքը բացուի, պիտի հաղորդենք նաև ուրիշ մանրամասնութիւնները։ Ներկայիս մեր հանելի պարտականութիւնն է Հ. Բ. Ը. Միայթիւն սրտագիր գնահատանքը և չերմ երախտագիտութիւնը յայտնել Տիար Երուանդ Հիւսիսեանի, որուն կրթակար սպին այդ դովիճի ձեռնարկը իրականացնուց, և որուն անունը միշտ յարգանքի և սիրոյ զգացումներով պիտի կրկնեն իր ապագայ աները։

ԶԵԿՈՅՑ

## ԳԱԼՈՒՍ ԿԻՒԼՊԵՆԿԵԱՆ ՀԻՄՆԱՐԿՈՒԹԵԱՆ

## Հայկական ձեռնուրիներ

ԳԱԼՈՒՍ հիմնվենան ՀԻՄՆԱՐԿՈՒԹԵԱՆ վարչական Խորհուրդը ստորև կը ներկայացնէ ցանկը 1963ի երկրորդ կիսամեեկի ընթացքին կատարուած յատկացումներուն և օժանդակութեանց՝ որոնց գումարը կը համարի 733,94 տոլարի և նոյն տարուան առաջին կիսամեեկի յատկացումներուն հետ կը ներկայացնէ 1,021,994 տոլարի գումար մը 1963 տարեցընի համար։ Հիմնարկութեան կողմէ՝ յօդուա հայկական գաղութներու ցարդ կատարուած յատկացումներուն ընդհանուր գումարն է 5,042,509 տոլար։

1. — \*Վահան Թէթէնան վարժարան, Պէյրուր. — \$ 65,000

Պէյրութիւնի ամենահամեստ թագերէն մէկուն մէջ գտնուող այս վարժարանը ունի մօտաւորապէս 600 աշակերտ։ Վարժարանին Հոգաբարձութիւնը արդէն իսկ գնած է հոգը և պիտի հայթիթէ մէկ մասը կառուցման վերաբերեալ ժամաներուն։ Հիմնարկութիւնը պիտի յատկացնէ մնացեալ գումարը՝ 65,000 տոլար։

2. — Գասազիթեառ երաժարակութիւն, Խորանուլ. — \$ 10,000

Պոլսոյ հայկական վարժարաններու մէջ գոյաւթիւն ունեցող դասագրքերու շեշտուած պակասը նկատի ունենալով, Աւուուցական Միութիւնը ձեռնարկած է տեղ ական ծրագրիններուն համաձայն պատրաստուելիք դասագրքերու շարքի մը խմբագրութեան։ Այսն ծրագրի իրագործման համար Հիմնարկութիւնը յատկացուցած է 10,000 տոլար։ Վաճառուած օրինակներէն գոյացած գումարներով պիտի հրատարակուին նոր հատորներ։

3. — Ցատկացում Նիսի Հայկական Ծիկնեցիին կից՝ Մրիցատան. — \$ 3,594

Բացառիկ այս յատկացումը կատարուած է կարելի գարձնելու համար կեդրոնական ջեռուցիչի մը գետեղումը նիսի հայկական եկեղեցիին կից գտնուող երիցատան մէջ՝ որ կառուցուած է մեր Հիմնագիրին՝ Պր. Գալուստ Կիւլպէնկեանի բարերարութեամբ։

4. — Հայկական վարժարաններու նորոգութեան ծագիւ. — \$ 100,000

Որպէսզի կարելի բլլայ ընթացք տալ հայկական վարժարաններու անհրաժեշտ նորոգութեանց համար զանազան գաղութներէ ստացուած դիմումներուն, 100,000 տոլարի ներկայ յատկացումը կատարուեցու իրը յաւելուած նախապէս, նոյն նպատակին համար յատկացուած 250,000 տոլարի գումարին։

5. — Հայկական վարժարաններու ուրբառութման և դասիարակչական իշեղներու հայրայրման ծագիւ. — \$ 100,000

Այս նպատակին համար 1961ին յատկացուած 250,000 տոլարի գումարը գրեթէ սպառած ըլլալով, 100,000 տոլարի յաւելուածական նոր յատկացում մը եղաւ որպէսզի կարելի բլլայ գոհացնել ներկայացուած անհրաժեշտ պահանջները։

6. — \*Քարեն Եփիկէ Ճեմարան, Հալէպ. — \$ 33,000

Յատկացում՝ Քարեն Եփիկէ Ճեմարանին կից յաւելուածական շէնքի մը և այժմու շէնքին մէջ նոր դասարաններու կառուցման համար։

7. — \*Մեսոնարան վարժարան, Հալէպ. — \$ 20,000

Այսն վարժարանին կայուածն ու ներկայ շէնքը սեփականութիւնն են Հալէպի Ա. Գէորգ եկեղեցիին։ Տինին տեղ՝ նոր շէնքի մը շինութեան համար հարկ եղած ծախսին մէկ մասը պիտի հոգայ վարժարանին Հոգաբարձութիւնը, իսկ մնացեալը՝ 20,000 տոլար, պիտի տրամադրուի Հիմնարկութեան կողմէ։

## 8. — \* Արդյո Թաւրզմանչաց վարժարան, Դամասկոս. —

\$ 20,000

Վարժարանների ներկայ չէնքն ու կալուածը սեփականութիւնն են Առաջնորդարանին: Հիմնարկութեան 20,000 տոլարի յատկացումը կատարուած է երկրականի նոր չէնքի մը շինութեան համար՝ որ պիտի գրաւէ վարժարանների ներկայ չէնքին և անոր կից գոտուող եկեղեցապատկան տունին տեղը:

## 9. — \* Զաւարեան Վարժարան, Հալէպ. —

\$ 16,000

Յատկացում՝ նոր չէնքի մը կառուցման համար, վարժարանին նախակին չէնքին տեղ և նոյն կալուածին վրայ որ Առաջնորդարաններ սեփականութիւնն է: Հիմնարկութեան բերած 16,000 տոլարի մասնակցութիւնը կը ներկայացնէ շինութեան բնդանուր ծախսին հէսը:

## 10. — \* Հայ Կարողիկէ Աղջկանց վարժարան, Մեյսան, Հալէպ. —

\$ 40,000

Աղջկանց յատուկ միջնակարգ և բարձրագոյն այս նախակըթարանի կառուցման համար հալէպի Հայ Կաթողիկէ Առաջնորդարանը պիտի հայթայթէ հողը և շինութեան համար հարկ եղած ծախսին մէկ մասը: Հիմնարկութիւնը պիտի մասնակցի՝ հոգածով ծախսին մասցեալ մասը՝ 40,000 տոլար:

## 11. — Հայկական եւերուղական վարժարաններու գրադարաններ. —

\$ 50,000

Հիմնարկութեան 50,000 տոլարի այս յատկացումը պիտի տրամադրուի հայկական երկրորդական վարժարաններէ ներս գրադարաններու հաստատման և ճողացման ընդհանուր ծրագրի մը:

## 12. — \* Կալուս Կիւլպէնկեան Հետախուզական կողբան, Ազգութիւ. —

\$ 10,000

Յաւելուածական յատկացում՝ սոյն կեղրոնի գիտական գործիքներուն ամբողջացման համար:

## 13. — Սէն Ժողէ Համալսարանի մատենադարանին հայկական բաժնին, Պէյրու. — \$ 5,000

Սէյրութիւ Սէն Ժողէ Համալսարանի մատենադարանին հայկական բաժնին բնդարձակման և բարեկարգման համար Հիմնարկութիւնը յատկացուց 5,000 տոլարի գումար մը: Տարիներէ ի վեր հայկական գիտութեանց յատուկ ամրիոն մը գոյութիւն ունի սոյն Համալսարանին մէջ:

## 14. — Սահակեան-Վարդուհեան վարժարան, Սամարիա, Բյութուլ. —

\$ 4,000

Սամաթիոյ Սահակեան-Վարդուհեան վարժարանի վերակառուցման համար Հիմնարկութիւնը անցեալին տրամադրած էր 25,000 տոլար: Ներկայ յատկացումը կը ներկայացնէ կէօը աննախատեսուած, յաւելուածական ծախսերուն՝ որոնց ենթարկուած էր վարժարանին խնամակալ մարմինը:

## 15. — Պոլսոյ Հայոց Պատրիարքարանին. —

\$ 6,500

Մասնաւոր յատկացում՝ Պոլսոյ Պատրիարքարանին մէջ գոտուող հին, պատմական թղթածրարները պարունակող պահարաններու շինութեան համար:

## 16. — Համալսարանական կրաքաջակեներ. —

\$ 250,000

19.4/55 տարեցըանին համալսարանական կրթաթոշակներու և ընթացաւարտ համալսարանականներու ուսման կատարելագործումին ի նպաստեղու 250,000 տոլարի նոր յատկացում մը: 1963/64 ուսումնական տարեշրջանին այս ծրագրէն օգտուած են 219 համալսարանական ուսանողներ՝ որոնք բարձրագոյն ուսման կը հետեւին հետեւալ երկիրներու մէջ:

Եղանակներ	ՈՒՍԱՀՈՇ
Միացեալ Կահանգներ	1
Աւասրիա	22
Կերմանիա	10
Գերմանիա	8

(\*) Հիմնարկութեան կողմէ եղած յատկացումը իւրաքանչիւր պարագային պայմանաւոր է տինութեան արտօնագրի սացումով:

<b>Յունիսան</b>	6
<b>Յերման</b>	26
<b>Անգլիա</b>	11
<b>Ազգակոս</b>	4
<b>Հայաստան</b>	1
<b>Պարոկտասան</b>	4
<b>Բարիխա</b>	9
<b>Արծանքին</b>	1
<b>Գոմատա</b>	3
<b>Պրազիլ</b>	7
<b>Լիբանան</b>	83
<b>Սուրիա</b>	7
<b>Թուրքիա</b>	16

219

**ԱՄՓՈՓՈՒՄ ԴԱԼՈՒՄ ԿԻՒՂՊԵՆԿԵԱՆ ՀԻՄՆԱՐԿՈՒԹԵԱՆ ԿՈՎՄՔ  
ՑԱՐԴ ԿԱՏԱՐՈՒՄԸ ՅԱՏԿԱՑՈՒՄՆԵՐՈՒ**

**1. — 1 Յուլիսին մինչև 31 Գենեմբերը 1963**

ՎԱՀԱՆ ԹԵՔԵՆԿԵԱՆ վարժարանին, Պէյրութ	\$ 65,000
Գասագիրքերու հատարակութեան, Խօթանպուլ	\$ 10,000
Նիսի Երիցատան	\$ 3,594
Հայկական վարժարաններու նորոգութեան	\$ 100,000
Հայկական վարժարաններու սարքաւորման	\$ 100,000
ՔԱՐԷՆ ԵՓՖԷ ճեմարանին, Հալէպ	\$ 33,000
ՄԵՍՐՈՊԻԱՆ վարժարանին, Հալէպ	\$ 20,000
ԹԱՐԳՄԱՆՉԱՅ վարժարանին, Դամասկոս	\$ 20,000
ԶԱԻՆԻՐԵԱՆ վարժարանին, Հալէպ	\$ 16,000
ԱՂՋԿԱՆ Հայ Կաթողիկէ վարժարանին, Հալէպ	\$ 40,000
ԵՐԿՐՈԴԱԿԱՆ վարժարաններու գրադարաններուն	\$ 50,000
Ազունիկի Կիւլպէնկեան Հետախուզական կեդրունին	\$ 10,000
ՄԵՆ ԺՈԶԵՖ Համալսարանին, Պէյրութ	\$ 5,000
ՍԱՀԱԿԵԱՆ - ՎԱՐԴՈՒԽԵԱՆ վարժարանին, Խօթանպուլ	\$ 4,000
ՊՈՂԱՎ Պատրիարքարանին	\$ 6,500
Համալսարանական կրթաթոշակներու	\$ 250,000
	<b>\$ 733,094</b>

1 Յուլիսին մինչև 31 Դեկտ. 1963 կատարուած յատկացումներ

1 Յունուարին մինչև 30 Յունիս 1963 կատարուած յատկացումներ

Գումար՝ 1963 տարեցը անին կատարուած յատկացումներու


2. — Մինչև 31 Դեկտ. 1962 կատարուած յատկացումներ

Բնդիսանուր գումար ցարդ կատարուած յատկացումներու

**ԳՈԼՈՒՄ ԿԻՒՂՊԵՆԿԵԱՆ ՀԻՄՆԱՐԿՈՒԹԵԱՆ**

Լիգուն, Յունուար 1964





## Ս Խ Թ Ա Ր Ե Ա Ն Մ Ի Ա Բ Ա Ն Ո Ւ Թ Ի Ւ Ն Ը

սրտի մեծ ցաւով կը ժանուցանէ իր բազմարդիւն անդամներէն

### Հ. Ե Ղ Ի Ա Վ Ր Դ. Փ Է Զ Ի Կ Ե Ա Ն Ի

մահը, որ տեղի ունեցաւ Փետրուար 2ի առաւօտեան, յետ երկարատեւ ու համբերատար հիւանդութեան, զօրացած Ա. Եկեղեցւոյ Խորհուրդներով եւ Սրբազն Քահանայապետի մասնաւոր օրհնութեամբ:

Թաղման արարողութիւնը տեղի պիտի ունենայ երեքշաբթի, և Փետրուար, ժամը 15.30ին, Ա. Ղազարու մէջ:

Հանգուցեալը, ծնած Ախալքալաք (Ալաստան), 1895ին, ունեցած է անխոնչ երարդիւնաշատ գործունէութիւն: 1935էն ի վեր կը վարէր Միարանութեանս Ընդհ. Ատենադպրի պատասխանատու պաշտօնը:

Երկար տարիներ եղած է դաստիարակ, Վանքին ու Մուրատ-Խափայէլնան Վարժարանին մէջ, հասցնելով բազմաթիւ սերունդներ:

Հմուտ գրաբարագէտ, նախանձախնդիր հայերէն լեզուի մաքրութեան, 1930-1939 տարիներուն վարած է «Յազմավէլ» ամսաթերթի Խմբագրապետութիւնը մեծ ծնոնհասութեամբ: Հրատարակած է բանասիրական արժէքաւոր ուսումնասմբութիւններ:

Առաքելական հոգիով առցուն, խանդավառօրէն ազգասէր, միշտ պատրաստ ամէն զոհողութեան, պատերազմի տխուր օրերուն՝ դարձաւ պահապան հրեշտակ անթիւ բարոյական աջակցութիւն:

Անխոնչ աշխատանք թափեց նաեւ Ա. Ղազարու ընդարձակման գործին մէջ եւ ոգեւին նուիրուեցաւ վանքի գերազարդումին:

Աղօթասէր ու ներանձնացեալ հոգի, գերազանցօրէն եղբայրասէր, զուարթարարոյ եւ նգնասուն, սիրող եկեղեցական արարողութեանց, շարականներու, ազգային աւանդութեանց, նախանձախնդիր վանական բարեկարգութեան, ապրեցաւ օրինակելի կեանք Մխիթար Սրբահօր շունչով ջերմացած:

Ցիշատակն արդարոց օրհնութեամբ եղիցի:

## ՈՒԹՅՈՒՆԿԻՐ ՄԻՀՅԱԿ ՅԱՎԱՆԵՍԻԱՆ

Ա. Յակոբեանց Միաբանութիւնը գիշտը սննդաւ կորոնցնելու իր աշխատաւոր Միաբանութիւն, վանեցի, Միհրան Ա. Յովհաննէսիանը, 12 Փետրուար 1964ին, որ կը խնամուէր Ծառ էլ Ամուսին ծերանոցին մէջ:

Խնած էր 1907ին, Թեմարի շրջանի Ալոքա գյուղու Համաշխարհային պատերազմի ընթացքին կը գաղթէ Պարսկաստան և կ'անցնի Միջագետք Կորոնցուցած ըլլալով ձնովքը իրեւ որը կը մտնէ Պաղտատի օրբանոցը և ապա Արաբանան - Պատրիարքական որբանոցի որբերու հետ 1922, 11 Փետրուարին, կը փախադրուի Սրուսաղէմ: 1944ին կը գերազանցայ Միջագետք, անկայն, ճամբան հիւանդանալով վերստին կը դառնայ նրուսաղէմ, և նոյն տարուան Դեկտեմբերին խնդրամատոցյ կ'ըլլայ Ս. Աթոռոյ Պատ. Տնօրէն ժողովին իրեւ Միհրան որդեգրուելու Ս. Աթոռին և Սրբանեցաց ժառայութեան, և նոյն ամսուան 13ին կ'ընդունուի իր խնդրանքը և կը գրկուի Ս. Ծննդնդ որը, իրեւ Միհրան անձնութեամբ և սիրով կը ծառայէ, և քանի մը տարի վերջ իրեն կը յանձնուին Լուսարարի և Արաբակիր զոյգ պաշտօնները, զոր անտրուունչ կը վարէ տարիներով մինչև 1959 նոյեմբեր, երբ կաթուածահար կ'ըլլայ և կը փախադրուի Փրանսական հիւանդանոց, Բեթղեհէմ: Կը յասար գերազանել իր առողջական վիճակը և վերստին նուիրական գործին, անկայն ի գերեւ ելան իր լաւատեսութեան ու յոյսը, և որ բայ որէ վիճակը վատթարանալ կ'սու և Ս. Աթոռի վանական իշխանութիւնը հարկադրուեցա զինքը ծերանոց զրկել, որը և վախճանեցաւ:

Արարակիր - Լուսարար Միհրան Ս. Յովհաննէսիանը Աթոռասէր, աշխատունակ, ուշիմ և հաւատարիմ սպասաւոր մըն էր Ս. Տեղեաց ծառայութեան և հմուտ ոչ միայն ազգային այլ և տար ազգերու իրաւանց մէջ և կը վայելէր համարումն ու վատահութիւնը պետական մարդոց: և այդ աեսակէտէն իր կարծիքը կ'ըն ունէր յաձան տարակարծութեան պարագային:

Իր թաղումը կատարուեցաւ նոյն օրը, յասնակցութեամբ բավանդակ Միհրանութեան և աշակերտութեան, և նախադանութեամբ Գերշ. Լուսարարապետ Տ. Հայրիկ Ս. Արքեպոսի, և մարդինը ամփոփուեցաւ Զամ - Թաղի պուրակ - գերեզմանատաւնը:

Հանգիստ յաւիտենական իր հոգիին:

## ՏԵՐԱՄՈՅՔ ՄԱՐԻ ՄԱՐԱՒՐ

Խնած է Ակն 1882ին, դուստր Պետրոս Պէշիրեանի և Մարգրիտի (ծնեալ Էսկիման), երբեմնի Պոլսոյ Սուլթանի Արկդակալ Պէշիր Ամիրայի սերունդէ: Աւարտած է յաջողութեամբ Ակնայ Ներսէսիան Վարժարանի Աղջկանց բաժնի ուսմանց ընթացքը:

1896ի արհաւիրքին՝ երբ թուրքո - թիւրու խուժանը Ակնայ թաղերը մաս առ մաս կրակի կուտար «վերէն» եկած հրահանգներու անսալով, ընտանեօք ականատես վկայ կ'ըլլայ իրենց պապենական ինչքերու փնացման: Կը զաղթեն եղիպտոս ցուրտ ծմեռին Սամսոն - Պոլիս ճամբով, ու կը ճաստատուին Աղեքսանդրիա:

Հոն 1898ին կ'ամուսնանայ այն ատենուան տեղուոյն երեւելի վաճառականներէն Մարզուանցի Յակոբ Մամուրի հետ, ծեռամբ երուսաղէմի ընտրեալ Լուսարարապետ Վահան Վագ. Ա. պարեանի:

Կ'ունենայ չորս զաւակներ՝ որոնց հայեցի կրթութեան, լաւ դաստիարակութեան կը նուիրէ իր ամբողջ կեանքը:

Տիրամայր Մարի Մամուր իր այքիրը կը փակէ երուսաղէմի Հայոց Վանքին մէջ Հինգարթի օր, 20 Փետրուար 1964ին, երեկոյնան ժամը 6ը նիստ անցած, 82 տարեկան հասակին, իր պարտականութիւնը լիուլի կատարած ըլլալու գիտակցութեամբ:

Թաղման արարուութիւնը կը կատարուի յաջորդ օրը, Արքաթ, առաւ օտեան ժամը 11ին, Ս. Յակոբեանց Մայր Տաճարի Ս. Էջմիածնի մատրան մէջ, նախագահութեամբ Գերշ. Տ. Սուրէն Արքեպոս. Քէմհանեանի, մասնակցութեամբ համայն Միհրանութեան, և ի ներկայութեան հոծ բազմութեան մը: Մարմինը կ'ամփոփուի Զամ - Թաղի գերեզմանատաւն մէջ:

«Յիշատակն արդարոց օրնութեամբ եղիցի»:

## Ա. ՅԱԿՈԲԻ ՆԵՐՍԵՆ

ԵԿԵՂԵՑԱԿԱՆՆՐ - ԲԵՄԱԿԱՆՆՐ

● Կիր. 2 Փետր. — Ա. Պատարագը մատուցուեցաւ ի Ա. Յակոբ: Ժամարարն էր Հոգչ. Տ. Կոմիտաս Արդ. Պատուէքեան: Ա. Պատարագը ձայնասփռուեցաւ Յորդանանի Հաշիմական ռատիօկայանէն:

● Կիր. 9 Փետր. — Ա. Պատարագը մատուցուեցաւ ի Ա. Յարութիւն, Ա. Լուսաւորիչ Եկեղեցւոյ մէջ: Ժամարարն էր Հոգչ. Տ. Գեղամ Արդ. Զաքարեան:

● Կիր. 16 Փետր. — Ա. Պատարագը մատուցուեցաւ ի Ա. Յակոբ: Ժամարարն էր Հոգչ. Տ. Դանիէլ Արդ. Շամլեան:

● Կիր. 23 Փետր. — Բարեկենդան Առաջաւորիպահոց: Ա. Պատարագը մատուցուեցաւ ի Ա. Յարութիւն, Ա. Լուսաւորիչ Եկեղեցին մէջ: Ժամարարն էր Արդ. Տ. Կարապետ Քնյ. Անդրէասեան:

● Գչ. 26 Փետր. — Տեառնընդառաջի մեծահանդէս Նախատօնակին և անոր յաջորդող ԱԱՆդաստանչին ի Ա. Յակոբ Նախագահց Լուսարարապետ Գերշ. Տ. Հայրիկ Արքեպոս:

— Գիշերասկիզին Մայր Տաճարին մէջ պաշտուած «Եկեղեցէի» և Հոկման կարգերուն Նախագահց Գերշ. Տ. Առքէն Արքեպոս:

— Գիշերը Մայրավանքի մեծ բակին մէջ կը վառէր Տեառնընդառաջի աւանդական կրակը:

● Եշ. 27 Փետր. — Տեառնընդառաջ: Օրուան հանդիսաւոր Ա. Պատարագը, Մայր Տաճարի Աւագ Անդամնին վրայ մատոյց և աւոր պատշաճի քարոզեց Լուսարարապետ Գերշ. Տ. Հայրիկ Արքեպոս, բնարան ունենալով «Այս ի յայտնութիւն հեթանոսաց, և փառ ժողովրդեան քում իսրայելին»:

● Ուր. 28 Փետր. — Նախատօնակին ի Ա. Յակոբ Նախագահց Լուսարարապետ Գերշ. Տ. Հայրիկ Արքեպոս:

● Եր. 29 Փետր. — Ա. Մարզոփ օգավարիի: Ա. Պատարագը մատուցուեցաւ Մայր Տաճարի Ա. Մարգոփ Հնագարեան մատրան մէջ: Ժամարարն էր Հոգչ. Տ. Յավուէփ Վարդ. Մամուր: Ա. Պատարագէն ետք ըստ սովորութեան, կատարուեցաւ հոգեհանգստեան պաշտօն, Ա. Աթոռոյու հանգույցեաւ բարերար Դալուստ Կիւղէնկեանի հօր՝ Մարզոփ հոգեոյն համար:

## ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

● Ուր. 14 Փետր. — Խալամաց Էլ-Ֆիթը տօնին առօթիւ, կէսօրէ առաջ, Ամեն. Ա. Պարիարը Հայրը, ընկերակցութեամբ Լուսարարապետ Գերշ. Տ. Հայրիկ Արքեպոսի, Աւագ Թարգման Հոգչ. Տ. Գէրգի Վարդ. ի. Քարտուղար Տիար Կարպուսի Հնինդեանի, Հնորհաւորական այցելութիւն տուաւ Երուսաղէմի Վահե Կառավարչին, Աստիկանապետին, Քաղաքապետին, Աէռուտական Արարիոյ Հիւպատոսին և նախկին կառավարիչ Անուար Գէյ Նուսէջպիի:

— Նոյն առիթով, Ամեն. Ա. Պատրիարքը իր, Ա. Յակոբի անց Միարանութեան և Յորդանի հայութեան անունով Հնորհաւորական հնասկին մը լրեց Ամմանի Արքունիքը:

● Գչ. 18 Փետր. — Պապական Նուիրակ Մօնս. Իինուս Ծանինի այցելեց Պատրիարքարան, անձամբ ն. Ամենապատուութեան յանձնելու Ա. Պապին Հնորհակալութեան նամակը և իր ստորագրութիւնը կրող մեծագիր նկարը: Ա. Պատրիարքին հետ Երուսաղէմ նկարուած:

● Եր. 29 Փետր. — Բրիտանական Բնդէն Հիւպատոս Պր. Ալասթէյը Մէյլթլընտ Ա. Քաղաքէս պաշտօնով փոխազդրութեուն առթիւ հրաժեշտի այցելութեան եկաւ Պատրիարքարան:

— Նոյն օրը, Իիրանաւուեան Հիւպատոս Պր. Ֆէրիտ Սթէֆան ևս նոյն առիթով հրաժեշտական այցելութեան եկաւ Պատրիարքարան:

تصدرها - بطريركية الارمن الارثوذكس المدير والمقرر المسؤول - صاحب النافعة رئيس الاساقفة هايكازون ابراهيم  
طبع في مطبعة دير الارمن - القدس  
العدد ٣ مارس ١٩٦٤

Proprietor - His Beatitude the Armenian Patriarch of Jerusalem. Armenian Patriarchate, Jerusalem.  
Editor - Archibishop Haigazoun Abrahamian. Armenian Convent, Jerusalem.  
Printed by the Armenian Convent Printing Press, Jerusalem.

«ԱՐԱՐ»Ի ԽՄԲՈՒԴՐՈՒԹԻՒՆԸ ԵՒ ԿԻՒԼՊԵՆԿԵՍՆ ՄԱՏԵՆԱԴՐՈՒՆԸ  
ՇՆՈՐՀԱԿՈԼՈՒԹԵՍՄ ԱՏԱՑՈՒՄ ԵՆ ՀԵՏԵՒԵՈՒ  
ՀՐԱՍՈՐՈԿՈՒԹԻՒՆԵՐԸ

THE PROBLEM OF «Curse» IN THE HEBREW BIBLE - Herbert Chanan Brichto.

Presented by the Society of Bibl. Literature & Exegesis. Philadelphia, 1963, pp. 232.

ANNUAL REPORT of the Executive Directors for the Fiscal Year ended April 30, 1963. International Monetary Fund. Washington, D. C., 1963, pp. 223.

REPORT OF THE ACCOUNTANCY CHECKING COMMISSION Relating to the Year 1962. Calouste Gulbenkian Foundation. Presented by the Trustees of the Foundation. Lisbon, 1963, pp. 25.

George A. S. Goddard Fund, New York, presents the following: — All of the books are published by Frederick A. Praeger, New York. —

a) ONE DAY IN THE «NEW LIFE» - Fyodor Abramov. Translated by David Floyd. 1963, pp. 174.

b) NATO AND THE DEFENCE OF THE WEST - Prince Hubertus zu Lowenstein and Volkmar von Zuhlsdorff. Translated by Edward Fitzgerald. 1962, pp. 383.

c) ALBANIA - China's Beachhead in Europe. Harry Hamm. Translated by Victor Andersen. 1963, pp. 176.

d) RUSSIA'S SOUTH FLANK. Soviet Operations in Iran, Turkey & Afghanistan. Gunther Nollau and Hans Jurgen Wiehe. Translated as above. 1963, pp. 171.

e) COMMUNIST STRATEGY AND TACTICS IN CZECHOSLOVAKIA, 1918-48 - Paul E. Zinner. 1963, pp. 264.

f) THE KREMLIN SINCE STALIN - Wolfgang Leonhard. Translated from German by Elizabeth Wiskemann and Marian Jackson. 1962, pp. 403.

LA BASILIQUE DU ST. SEPULCRE A JERUSALEM, TRAVAUX DE RESTAURATION. Edouard Utudjian. «Le Monde Souterrain», Avril - Mai - Juin 1963, pp. 243 à 270, 29è Année, Vol. VI, No. 134.

CONFÉRENCES SUR L'URBANISME SOUTERRAIN. I - Technique des aménagements souterrains. Par Edouard Utudjian (présenté par l'auteur). Paris, Centre de diffusion des Cours de la Grande Masse, pp. 192.

URFALI MATEOS VEKAYI - NAMESI (952-1136) VE PAPAZ GRIGOR'UN ZEYLI (1136-1162). Türkçeye eeviren Hrant D. Andreasyan (*Առնիքոսան*). Notlar Edouard Dulaurer, Prof. M. Halil Yinanç, Ceviren. Ankara, Turk Tarih Kurumu Basimevi.

Int. Bank For Reconstruction & Development presents: [1962, pp. 411.]

a) 18TH ANNUAL REPORT - 1962-1963. International Bank. Pp. 68.

b) 16TH ANNUAL REPORT - 1962-1963. Int. Finance Corporation. Pp. 41.

c) ANNUAL REPORT - 1962-1963. International Development Association. Pp. 34.

YOUR RUGGED CONSTITUTION - Bruce Allyn Findlay & Esther Blair Findlay. Presented by the Freedom Fund Library Series, New York. Stanford, California, Stanford Univ. Press, 1952, pp. 282.

The Orthodox Invalids' Home Charitable Society & St. Mary's Maternity Hospital And Crippled Children's Home & St. Mary's Home for Waifs and Strays present their ACTIVITIES, INCOME AND EXPENDITURE ACCOUNTS For the Year 1962. Jerusalem, The Commercial Press, 1962, pp. 34 (English & Arabic).

CEYLONSE WRITING - Some Prospectives. Published by the Community Institute. Colombo, Star Press, pp. 104.

WORLD BANK - Loans At Work. Presented by the Int. Bank, Washington, D. C. The Int. Bank present the following: [1963-1964. Pp. 36.]

a) THE WORLD BANK GROUP IN AFRICA - Sept. 1963. Washington, pp. 78.  
b) THE WORLD BANK GROUP IN ASIA - Sept. 1963. Washington, pp. 90.

# 1964-ի «ՍԻՐՆ» ԿԸ ՆՈՒԻՐԵՆ

Հոգէ. Տ. Արշակ Արզ. Խաչատրութեան՝ Տիար Հէնրի Գալայճեանի (Ասթօրիա);  
Տէր և Տիկին Ճէյմզ Կապրիէլի (Փասատէնա);  
Հոգէ. Տ. Ամմուէլ Արզ. Աղոյեան՝ Տիար Արտաւազդ Աղոյեանի (Ֆրէզնո);  
Տիար Էլիս Զօրպահեան՝ Տիար Յարութիւն Թօմպալագեանի (Գանատա);

SPEAKING FRENCH - By James Etmekjian, Raymond J. Caefer and Frances J. O'Brien. Presented by J. Etmekjian. Belmont, California, Allyn and Bacon, Inc.

Dr. D. Srbian presents the following:

[1963, pp. 342.]

- a) NICHOLAS MISZTOTFALUSI KIS AND THE ARMENIAN BOOK PRINTING - O. Schutz. *Acta Orient. Hung.* Tomus IX. Fasc. 1. *Separatum*. 1959, pp. 63 to 73.
- b) Series «Armenian Historiographers in New-Armenian Translation». Vol. IV. PHAWSTOS BUZAND. The History of Armenia. Translated, introduced and commented by Academician St. Malkhasiants. Armenian State Publ. House, Erevan, 1947, 346 pages. A book Review comprising 6 pages by E. Schutz. Extract from *Acta Orientalia*. Tomus 5, Fasc. 3.
- c) ARMENIAN XASAR - O. Schutz. Extract from *Acta Orientalia*. Tomus VIII, Fasc. 1. 1958, pp. 17 to 20.
- d) AN ARMENO-KIPCHAK PRINT FROM LVOV - E. Schutz. Extract from *Acta Orientalia Hung.* Tomus XIII, Fasc. 1-2. 1961, pp. 123-130.

Fr. Komitas presents the following :

- a) LIFE IN SHAKESPEARE'S ENGLAND - John Dover Wilson. A Pelikan Book. London, Penguin Books, 1954, pp. 366.
- b) THE ORDEAL OF WOODROW WILSON - Herbert Hoover. New York, Popular Library, 1961, pp. 316.
- c) JEAN-JACQUES ROUSSEAU: «DU CONTRAT SOCIAL». Présenté par Henri Guillemin. Paris, Union Générale D'Editions, 1963, pp. 371.
- d) GERMINAL - Emile Zola. A new translation by L. W. Tancock. London, Penguin Books, 1954, pp. 496.
- e) NAPOLEON - Emil Ludwig. New York, Pocket Books, Inc., 1961, pp. 656.
- f) D'UN CHATEAU L'AUTRE (Roman) - Louis-Ferdinand Céline. Gallimard, Paris, 1957, pp. 443.
- g) THE POCKET BOOK OF BASIC ENGLISH (A Self-Teaching Way into English) - I. A. Richards. New York, Pocket Books, Inc., 1945, pp. 286.
- h) SPEAK BETTER WRITE BETTER ENGLISH - Horace Coon. New York, A Signet Key Book, Published by the New American Library, 1954, pp. 167.
- i) ENGLISH COMPOSITION COURSE For Overseas Students - J. A. Bright. London, Longmans, Green & Co., 1958, pp. 140.
- j) THE IRON KINGDOM Or, THE ROMAN EMPIRE, From the French of Professor Gaussen - Mrs. Campbell Overend. London, Swan Sonnenschein, Le Bas & Lowrey, 1886, pp. 112.
- k) FAITH OF OUR FIGHTERS - Ellwood C. Nance (Chaplain in the United States Army). St. Louis, Bethany Press, 1944, pp. 304.
- l) CULTURAL RELATIONS BETWEEN SPAIN AND THE ARAB WORLD - H. E. Don José Miguel Ruiz-Morales. Madrid, Published by the Cultural Relations Department of the Institute of Islamic Studies, 1960, pp. 67.
- m) LINGUAPHONE - Conversational Course ENGLISH - A. Lloyd James, M. A. Linguaphone Institute, London, pp. 129.
- n) IN SEARCH OF GREATNESS (Reflections of Yousuf Karsh). By Yousuf Karsh. New York, Alfred A. Knopf, 1962, pp. 210.
- o) ARAM KHACHATURYAN - Grigory Shneerson. Moscow, Foreign Languages Publishing House, 1959, pp. 102.